



Ի Ռ Ա

Պ Ե Տ Օ Ն Ս Թ Ե Ր Թ
Ա Մ Բ Ի Ա Ր Ջ Ո Ւ Թ Ե Մ Ե
Հ Ա Յ Ո Ւ
Ե Ր Ո Ւ Ս Ա Գ Հ Ե Մ Ե

o SUP

b

1976



Սիր

ԾՐՑԱՆ
ՏՈՐ ԾՐՑԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

1976

Մայիս

Թիւ 5

1976

May


No. 5

S I O N

VOL. 50


A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press
Jerusalem





Յ Ա Յ Ս Փ Ի Ւ Թ Ը

ԵՒ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ

¶

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Սփիւռքի մէջ իր գոյութիւնը չարունակել կարենալու համար պէտք ունի պաշտպան սուրբերու, Հայ ընտանիք, Հայ լեզու, Հայ դպրոց, Հայ եկեղեցի: Անշուշտ ասոնցամէ աւելի գերազանցը Հոդն է, որուն վրայ կ'ապրին ու կը տեսնո՞չ միայն մեծերը, այլ և փոքրերը: Յաճախ պատահած է որ փոքրերը մեծերէն աւելի երկար ապրին: Պատմութիւնը կը յիշատակէ անունները բազմաթիւ մեծ ազգերու, որոնց հետքն իսկ չկայ այսօր, մինչ Հայը, որ դարերէ ի վեր «յոյժ ընդ փոքրու սահմաննեա» էր, կը շարունակէ ապրիլ, ստեղծագործել ու պայքարիլ յանուն իր լինելութեան:

Ապահով եղած ենք մեր հողին վրայ և կամ, անկէ հեռու ըլլալով հանդերձ, կրցած ենք կրել զայն մեր հոգիին մէջ: Մեր հողը չի հանդուրժեր օտարին և օտարութեան լուծին: Զուլումի հզօր դգայարանքը ունինք ի հնուց անտի: Ոչ միայն կը ձուլենք օտարը իբրև անձ, այլ և կը ձուլենք օտար գաղափարները, հոգեկան և մրշակութային արժէքները և կը հայացնենք զանոնք: Իր կարգին՝ Հայը ինքն ալ օտարութեան մէջ ենթակայ է ձուլման վտանգին, երբ չունենայ հայրենի հողը իր ոտքին տակ, կամ դադրի զայն կրբելէ իր հոգիին մէջ: Զօր եղանք այնքան, որքան կցցանք աւելի ամրօրէն կառչիլ մեր հողին:

Սփիւռքի մէջ չունինք այդ հողը մեր ոտքին տակ, բայց ան-
հրաժեշտ է Հայ մասն, աւելին՝ Հայացնել Հայը։ Որովհետեւ կան
Հայեր Սփիւռքի տարածքին վրայ, ասաւ և անդ, որոնք Հայ են ա-
նունով, ծնունդով և յիշատակներով, սակայն գրեթէ կորսնցնելու
վրայ են իրենց լեզուն և ազգութեան միւս ատորոգելիները։ Հայա-
ցընել Հայը, դարձնել զայն հայախօս, հայագաւան և հայակրօն։
Կ'ուզնք որ Ամերիկահայ մայրերը, Ֆրանսահայ և Պրադիլահայ
մայրերը չկարենան ըսել այլքս։ «Իմ զաւակն Հայ է, տեղացի է»։
Տեղացին պէտք չունի մեր զաւակներուն, բայց մենք պէտք ունինք
ինքինքը տեղացի տիտղոսով Հայերուն։ Կ'ուզնք որ մեր զաւակ-
ները մեղի պատկանին, անոնց մէջ իսոսի ցեղին ճայնը, արեան
ձայնը, պատմութեան և աւանդութեան ձայնը։

Հայացնելով Հայը՝ հայացուցած կ'ըլլանք Հայ լեզուն, գր-
րականութիւնը, հայրենիքը։ Հայացնել Հայ լեզուն՝ կը նշանակէ
վերապրեցնել Մեսրոպ Մաշտոցը, յարուցանել Խորենացին, Շիրա-
կացին, Նարեկացին, Շնորհալին և բոլոր այն սուրբերը որոնք
սուրբ Ըլլալէ առաջ Հայ էին և կրցան Հայ լեզուին տալ իւրայա-
տուկ դրոշմ մը՝ անեղծանելի և անքակտելի։ Լեզուն — աղդ է, ինչ-
պէս ոճը մարդն է։ Առաջինը ազգային ստացուածք է, երկրորդը՝
անհատական իրաւունք։ Ազգը կ'ստեղծէ լեզուն, ինչպէս անհատը
կ'ստեղծէ ոճը։ Իրենց ոճով մարդիկ կ'անձնանան, իրենց լեզուով
ազգերը կ'ազգայնանան։ Պէտք է հայացնել, հետեարար, նաև Հայ
լեզուն։

Մեր ըսածները արդինք չեն աղզային սնապարծութեան։
Ազգայնամոլութիւնը կրնայ ներելի չըլլալ հայրենարնակ Հայուն,
բայց ներելի է տարագիր Հայուն համար։ Հողը հոգեկան ուժ է.
մենք չունինք այդ ուժը, այդ պատճառով ալ ազգային սնապար-
ծութիւնը թիւրութիւն մը չէ մեզի համար, այլ առաքինութիւն։
Մօս չորս միլիառ մարդեր կ'ապրին մեր այս մոլորակին վրայ,
մենք չենք տեսներ զանոնք, բայց հոգիի աչքերով կը տեսնենք ու
կ'զգանք հինգ ցամաքամասերուն վրայ ապրող մեր հինգուկէս միլ-
իոննոց հօտը, որ կը կոռուի ժամանակի ու տարածութեան դէմ, շա-
րունակելու իր գոյութիւնը։

Հայը գումարում չէ, այլ բազմապատկութիւն։ Տառապան-
քը, վիշտը, հալածանքը, մահտարաֆամը չեն կրցած ընկճել մեզ,
որովհետեւ մեր գլխաւոր մտահոգութիւնն է եղած ապրիլ, տեսել,
շինել, սերմանել, կառուցանել և ստեղծել։ Հայը ապրած է, կ'ապ-
րի և պիտի շարունակէ ապրիլ, որովհետեւ ապրելու պատգամը
գուրսէն չէ ստացած, այլ իր մէջ ունի զայն, իրը և սրբազն ժա-
ռանգութիւն իր նախահայրերուն։

Ազգային արժէքներուն հաւատարիմ մնալ, անոնց գիտակ-
ցութիւնը ունենալ և մշակուածը հանրացնել, տարբեր աշխա-
տանքներ են։ Մտածումի, զգացումի և կամեցողութեան ինքնու-
րոյն այդ կերպերը կը կարօտին հայ գիտունի, գրագէտի, ար-

ուեստագէտի և քաղաքագէտի գործունէութեան, կարենալ՝ տու-
եալ ժամանակի մէջ, որ մեր օրերու կեանքն է, ստեղծելու ոգին որ
մերը ըլլայ:

Հայ զաղթաշխարհը իր Փիզիքական տարանջատումներուն
պատկերով կը ներկայանայ նաև կրթական, կրօնական և ընկերա-
յին մարզերու մէջ: Սփիւռքի սերունդին կը պակսի այսօր այս բո-
լորը ոգեսորող և նպատակաւորող աշխարհահայեցքը: Կուսակ-
ցութիւնները, յարանուանութիւնները, անհատապաշտ ձգտումնե-
րը, և անոնց իրարու նկատմամբ ունեցած անդիչող ոգին դեր մը
ունին անշուշտ, բայց ամբողջական ստեղծիչը չեն անոր:

Հայ ընտանիքը, օրինակի համար, որ մեր կեանքի ամէնէն
մաքուր և նուիրական հաստատութիւններէն մին նկատուած է
միւս, այսօր մեծաւ մասսմբ չունի իր հին օրերու նուիրական և
անխորտակելի միութիւնը: Որո՞ւն համար գաղտնիք է այսօր գարշ
կենցաղի, սրբապիղծ դրժումներու, լպիրչ մծղնէութեանց և ապօ-
րէն կենակցութեանց ընդգրեցնող այն տեսարանները, որոնք կը
պարզուին շարունակ, ամէնէն մեծաշուք ապարանքներէն սկսեալ
մինչև ամէնէն խոնարհ յարկերու ներքեւ: Ընտանիքը կազմալուծող
խոչըր ազդակներն են նաև օտար կրթութիւնը, օտար ամուսնու-
թիւնները, օտար բարքերը, որոնց հետ դիւրին հաշտուելու դգա-
յարանքները տակաւ կը զօրանան մեր մէջ:

Էջեր պէտք են սկեռելու համար այս քայլայումին մեծ գի-
ծերը՝ Հայ ընտանիքի յղացքէն ներս. ցաւը հոն է որ այս աղճա-
տումը, քանդումը եթէ երբեք կը մնան ենթակայ անխուսափելի
ազդակներու, մեր գերը, մեր սեփական անփութութիւնը նուազ
չեն այս արդիւնքին մէջ: Ընտանեկան սրբութեան այս աղօսումը՝
սկիզբ առած տարագրութեան դժոխքին, ատեն չի ունեցած սրբագ-
րելու զօրաւոր հակազդեցութեամբ մը: Սփիւռքը տկարացուցած է
իր կարգին այն զօրաւոր տրամադրութիւնները որով դիմաւորած
էինք թշնամիին ծրագիրները, և մեր կրցած զէնքերով պաշտպա-
նած մեր ընտանիքը: Այսօր այդ հերոսներուն զաւակները հեշտան-
քով կը դիմեն օտար յարկերու, և հոս է ողբերգութիւնը:

Այս մատնանշուած միջոցներէն առաջինը և աւագագոյնն է
Հայ Եկեղեցին, մանաւանդ Սփիւռքի ներկայ անհայրենիք և ան-
պետական վիճակին մէջ, երբ օր աւուր աւելի կը տեսնենք թէ ա-
մէն երկրի մէջ քաղաքական հայեցքը ինչ ուղղութիւն կ'ստանայ
փոքրամասնութեանց ինքնութեան հարցին նկատմամբ: Մեզմէ
շատ քիչեր կ'ուզեն ըմբռնել Հայ Եկեղեցին իբրև օգտագործելի
մեծագոյն ուժը մեր այս օրերու կեանքին: Ըստ ոմանց, և քիչ չէ
թիւը անոնց, Հայ Եկեղեցին մեծ դեր է կատարած մեր անցեալին
մէջ, մանաւանդ այն դժնդակ շրջաններուն, երբ ազգային պետա-
կանութիւնը դադրած էր գոյութենէ, և չնորհիւ Եկեղեցիին, ըս-
տեղծուեցաւ հարուստ ազգային մշակոյթ, իր մէջ խոտացնելով
հայկական ստեղծագործութեան լաւագոյն արդիւնքները: Ըստ ու-

րիշներու, Եկեղեցին ազգայնութեան կրօնական արտայայտութիւնն է:

Եկեղեցիին անցեալի մէջ ունեցած այս դերը նոյնքան աւելի ի զօրու է և այսօր: Արդար պէտք է ըլլալ խոստովանելու թէ միայն հեռաւոր անցեալին մէջ չէ որ Եկեղեցին կատարեց այս դերը: Հայութիւնը, 1840ին և 1860ին իր վերածնութիւնը թէ Կովկասի և թէ Տաճկաստանի մէջ անոր Հովանիին տակ երկնեց: Թիֆլիսի Ներսէսեանէն և Լիջմիածնի Ճեմարանէն մինչև Վարագն ու Արմաշը, մինչև Կ. Պոլսոյ կեդրոնականը և Գէրալէրեանը, որոնց մէջ թրծուեցան վերջին գարու Հայ կեանքի մեծ արժէքները, Հայաստանեայց Եկեղեցւոյ մտածումն ու սէրն էր որ ոգեսրեց սիրտերն ու միտքերը, ազգային կեանքը մշտնջենաւորելու համար: Այսօր ուան մեր կեանքը Սփիւռքի մէջ մանաւանդ, տարբեր չէ անցեալէն. այսօր նորէն մեր ժողովուրդը կ'ապրի իր մռայլ ու դժնդակ օրերը, անհայրենիք և անպետական վիճակով, և միայն Եկեղեցւոյ գաղափարին մէջ և Հովանիին տակ կրնայ կոռուանուի առամտախիլ ըլլալու վտանգին հասած մեր կեանքը: Կ'ակնարկենք Հոգեկան այն հանդիտութեան ուր իրար կը գտնեն Հայութեան բազմատեսակ արժէքները գնահատման նոյն չափանիշով, անկախարար իրենց իմացական մակարդակի խոչոր տարբերութիւններէն: Հարիւր տարիներէ ի վեր, յանուն նոր՝ բայց մեզի օտար հանգանակներու խօսող մարգարէները սարսեցին, քանդելու ասուիճան, մեր գոյութեան մէջ այս գարաւոր հանդիտութիւնը, առանց կարենալ ստեղծելու ուրիշ միութիւն մը՝ որ կոռուանը կարենար ըլլալ մեր ժողովուրդի ինքնութեան: Հայ Եկեղեցիի գործն է նորէն, ինչպէս անցեալի մէջ՝ նոյնպէս և այս օրերուն, ստեղծել այս միութիւնը. այսինքն վերահաստատել ինքզինքը իր երբեմնի առաքելութեան և զերին մէջ: Ընտանիք, լեզու, դպրոց, մամուլ, ատոնք անոնցմէ վեր, և թող ներուի մեզի ըսել, միակը՝ Եկեղեցին է: Կ'ըսենք ասիկա ոչ թէ յանուն նախընտրութեան մը, այլ այն խորունկ հաւատքով թէ թուումի անցած ազգակները աւելի կամ նըւազ չափով կը մնան ենթակայ աղաւաղման, նոյնիսկ նուազման:

Լեզուն՝ որ մեր գոյութեան ոգեհէն անօթներէն մին էր գեռ երէկ, այսօր աւելի քան տժգոյն ազգակ մըն է: Գաղթաշխարհի Հայութիւնը իր բոլոր հատուածներով առաւել կամ նուազ չափերով հարկադրուած է իր բնակած երկրին և ժողովուրդին լեզուն իւրացնելու, նոյնիսկ ի հեծուկս իրենին, կարելի ապահովութեամբ մղել կարենայու համար առօրեայ հացին կոիւր: Օտար կրթութեամբ պայմանաւոր է շատ մը երկիրներու մէջ այս հացին գինը եղող մեր կեանքը, և մենք ստիպուած ենք հաշուուիլ այս իրողութեան հետ, հակառակ մեր լեզուի ու մշակոյթի նկատմամբ մեր ունեցած պաշտումին և գուրգուրանքին:

Մեր դպրոցը կը բաժնէ նոյն ճակատագիրը: Ծնտեսական

ազդակներէն աւելի, և ուշադրութենէն և ճիղերէն վեր գործօններ կը միջամտեն, հարկադրելով մեզի անախորժ պայմաններ՝ որոնց բարւոքումը մեծ չափով վեր կը մնայ մեր հասողութենէն:

Եզրակացութեան մը գայու պէտք չկայ, ըսելու համար թէ վերոյիշեալ ազդակները՝ ընտանիք, լեզու, դպրոց, հակառակ իւրենցմէ սպասելի կարեռ սատարին, չեն կրնար ու պիտի չկրնան ըլլալ մեր գոյութեան զօրաւոր կոռւանները, որքան ատեն որ կը շարունակուի մեր կեանքը օտար միջավայրերու և ազդեցութիւններու ենթակայ: Մենք այսօր սսիպուած ենք իր լեզուին, կրօնքին և ազդին հետ իր արիւնը յօժարակամ զոհարերող մարդու զաւկին մէջ առնուազն իր հայրը յիշեցնելու համար օտար լեզուով թերթեր խմբագրել: Մեր երեմնի այս պաշտպան սուրբերը մեզի չեն օգներ: Ասոնցմէ միայն Եկեղեցին է որ տակաւին ենթակայ չէ եղած այլայլման և ազդեցութիւններու, որ վերոյիշեալներու ճակատագիրը եղաւ, մանաւանդ մեծ աղէտէն վերջ:

Հայ Եկեղեցին՝ այդ փառաւոր աւանդարանը, ժամանակի ամրողջ ճնշումին անաղարտ մնաց, և այս՝ անոր համար մանաւանդ, վասնզի իրեն տապանակ մեր կրօնա-ազգային խոհալին, ամէնէն անխոցելի մասն է մեր ժողովուրդի հոգեկան ու բարոյական զօրոյթին, դարերու ճնշումով և արիւնով խտացած աղամանդը, որ դիւրին չի փշրուիր: Իր պահպանողական ոգին և սրբազն աւանդութիւնը, չինուած դարձեալ իր պատմութեան մեծ ռազմավայրին մէջ, դիւրութեամբ ենթակայ չեն կրնար ըլլալ ժամանակի ազդեցութիւններուն: Մաքառման դաշտին մէջ կունուած այս ինքնուրոյնութիւնը դիւրին չայլայլիր նոր գաղափարներու և աղդեցութիւններու փչումներէն:

Ե.





Ն. Ամենապատուութիւն
Տ. Եղիշէ Ա. Արքեպոս. Տէրտէրեան
Պատրիարք Հայոց Երուսաղէմի
Ե Ր Ո Ւ Ա Վ Դ Է Մ

Խորապէս կը գնահատենք Զերդ Ամենապատուութեան ողջոյներն ու բարեմաղբութիւնները՝ Մեր Տիրոջ Սուրբ Յարութեան տօնին առիթով։

Կ'աղօթենք որ Մեր Յարուցեալ Տէրը իր բազմաւատ շնորհներով գօրացնէ Զեզ՝ հաւատացեալներու բարօրաւթեան համար տարուղ Զեր աշխատանքներուն մէջ։

Պ Օ Ղ Ո Ս Զ

His Holiness Archbishop Yeghishe,
Armenian Patriarch of Jerusalem

Your Holiness!

On the bright and joyful day of the greatest triumph — the Resurrection of Christ, while offering our gratitude to Our Lord the Life-Giver, Who bestowed upon us the privilege to meet this salvatory day, I present to you my heartfelt Easter greeting:

CHRIST IS RISEN!

May the Resurrected Saviour of the world fill you with spiritual joy and give you pure heart to glorify His resurrection in three days, this being the beginning of our resurrection.

May Christ, Who suffered for us and was buried and resurrected, Who is the hope of our salvation, grant us the ineffable and incessant joy and hope for the triumph of love, justice and peace all over the world.

PATRIARCH PIMEN OF MOSCOW AND ALL RUSSIA

Easter 1976
Moscow





**ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ
ԿԵՊՐՈԽԱԼԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ**

Ապրիլ 5, 1976

Նիւ Եռք

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեան
Պատրիարք Հայոց Երուսաղէմի
Երուսաղէմ, Խորայէլ

Ամենապատիւ Տէր,

Քրիստոսի հրաշափառ Ցարութեան մօտալուտ տօնին առիթով մեր ակնարկները կ'ուզդուին դէպի Երուսաղէմ, ուր Աստուածակոյին բլուրներուն վրայ դարձեալ կը ծաղկի Հայոց Պատրիարքութեան դարաւոր Աթոռը:

Մեզի համար մասնաւոր հանոյք է յանութ Հ. Բ. Ը. Միութեան համայն անդամակցութեան և մեր կողմէ անձամք շնորհաւորել Զերդ Ամենապատութիւնը, ինչպէս նաև Վանքին նուիրեալ Միարանութիւնը:

Մեր սրտագին մաղթանքն է որ խաղաղութիւնը շարունակուի այդ աշխարհամասին մէջ, որպէսզի Երուսաղէմի Պատրիարքութեան ու Միարանութեան խաղաղ և ստեղծագործ աշխատանքը պտղաւորուի՝ ի նպաստ ամբողջ Հայութեան:

Արևշատութեան ու բարօր կեանքի սրտագին բարեմաղթութիւններով. կը մնանք,

Խորին ակնածանօք՝

Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ
Նախագահ



ՎԱՐԱՆ ԳՈՂԹՆԱՑԻՆ

Գողքնի մատադ իշխանազուն,
Կոկոն մը վարդ շաղը վըրան,
Այս օրերուն՝ գերահապած,
Կը տանէին աշխարի օտար:

Հայրն իր Խոսրով,
Հրկիզուած էր տանարին մէջ
Նախնաւանի,
Իշխաններուն հետ հայրնենի:
Վահան միայն դուրս էր պըրծեր
Մահէն կարմիր:

Կը յիշէր դեռ մայրամուտն այն,
Վարդեր փնջող ձեռնի Յրման,
Ռուսն խարսնաշ ցոլին մէտէն
Մարդեր անգութ,
Կը պոկէին իրենց կայ ժէն
Կին ու աղջիկ, մանուկ, պարման,
Բունէն զատուած սստերու պէս:

Զարդուրանքին մէջն այդ կրակ,
Սարերն Գողքնի ինչպէս դաշոյն
Կը խըրուէին կողն երկմին,
Իրեն բողոք,
Ոթիրին դէմ անմարդկային:
Հարթավայրավ ուրաւականներ
Կանցնէին լուռ, գիտախորի:

Օրեր ամբողջ, նամրէն անծայր,
Գերիներու հետ տանջահար,
Քալեր էր ան,
Իշխանագուն Գողքնի մատադ,
Քունին մէջէն ու արքանուքան,
Ներակներու և ուրիերու
Ցոլքերուն տակ:

Ամայի էր բայց ամէն կոդմ,
Այզն ալ չունէր այլին ողջոյն.
Լեռ, զետ ու հող, ժաղցը ալէլու.
Կարծեն ձեռք մը արինահան,
Սսսամեր էր նաև ոգին
Ողջ բնուքեան:

Ժամացոյցը արևային,
Ժայոներուն դէմ կը համրէր լոկ,
Վայրկեամներն իր սլաք, սլաք:

Շարաբներ վերջ,
Գերիներու խումբն ընտրեալ,
Մուտեք իր կ'րնէր
Ռստանէն մերս արքայական:
Դամասկոսը այդ օրերուն,
Գոզն ապալեր բլուրներուն՝
Շուշան Մինչպէս
Զուարք հովին՝ կը քըռուր:

Տարիներով պալատին մէջ
Խալիֆային,
Իրքի պատանդ ան կը մրնար,
Խորն Խոգին իր պատամի
Բայց կը մեծնար օր ու գիշեր
Կարօսն անհուն ազատութեան,
Խայրուածքներուն, ժայտներուն,
Որոնք բնաւ ալ եւ չեկան,
Զիմն ընթլով իրենց սիրոյն
Անբակունի բնդունարանն:
Հոգիներուն դէմ անապատ,
Չունէր իր մօս ձեռք մ'հարազատ
Որ սրբէր ցօն իր աշերուն,
Կամ հարթապէր մազերն զամգուր
Իր ուսերուն:
Պանդխոտութեան վերքը չունի
Ըսպեղամի:

Տարիներ վերջ, Վալիս իշխան.
Կը շնորհէր ազատութիւն
Գերիներուն,
Բայց կը պահէր իր քով պատանդ՝
Գողքնի իշխանն,
Փոխնէլ վերջ Վահան անուն
Վահապի նոր:

Ռստանն ազուր, արքայական,
Դրասամգի պէս կը բացուէր

Նրկնքին տակ վլրիսու ու գով :
 Մազկաստաններ, մարզեր կամաչ,
 Կը փրառուէին շուրջն ու հեռուն,
 Շաղքով սարի ու սուտակի .
 Ճաճանշներով արեգակի :
 Արմաւենի և նոնիի
 Ժամեակացեղ ծառերէն վեր
 Մինարէներ՝
 Որոնց ծայրէն նոր կրօնի
 Քաւրմեր անզիդ,
 Կը պռոային, տիւ ու գիշեր,
 Ազօք բն իրենց :

Սիրտն արիւնող յուշերու հետ
 Կը հասուննար,
 Խշխանագունն Գոզբնի մատղաշ :
 Հայելիէն իր անցեալին
 Կը տեսնէր ան,
 Աշխարի մանեսն, անշամանդազ,
 Հորիզոննուոզ իր լեռներով,
 Գորմրէթ գորմրէթ նետուած երկինք :
 Մըզաւանջով մը ամաւարտ
 Իր աչքերուծ՝
 Բոցերու մէշ եկեղեցին,
 Ականչներուն՝ նիշ ու կական
 Մանուկներուն և ծերերուն,
 Դատապարուուած չխանգչելու
 Ծոցն իսկ մահուան :
 Զայներն այդ խուլ,
 Ու տեսիլներ մահասարուու,
 Կրակն ինչպէս բընազ անշէզ
 Կը բացուէին կայլակ, կայլակ,
 Մատոադ անօրն անոր սիրտին
 Փըշրելու չափ :
 Ամէնուն մէշ, ամէնուն հետ,
 Հասակն իր հօր,
 Զիուն վըրայ իր կարմրախայտ,
 Եւ դէմքն իր մօր՝
 Ինչակս Աշխարք մը քրուռուն,
 Անցեալի սուրբ բոլորազոն
 Պատարագէն :
 Կը յիշէր դեռ լայսերու մէշ
 Միշտ բացխըփիկ դգեակն իրենց,
 Արծուի թրման՝
 Թառած իթան գահաւանդիմ՝
 Քարհսպներով իր որձաքար :
 Շուրջը գիւղեր, շէմ ու զուարք,
 Երդիկներէն անոնց բոլոր

Ամէն առուու կը բարձրանար
 Ծուխը կապոյտ,
 Իրուն ազօք անապական .
 Մինչ գաշտերէն,
 Այգիներէն բաղցրառզկոյզ,
 Կը դաշնակուէր գինեհրնչուն
 Գողրան բամբին .
 Նաւչովն եղին հայդենալոն :
 Որքա՞ն կուզէր որ երաշխով,
 Նեղնար գիծն այդ անշրպետին
 Զինքն անշատող այդ բոլորէն :
 Ազօք բն իրենց :

2

Հրամանազն Ամիբային
 Կը մարզուէր ան
 Կրօնին մէշ խուամական :
 Ու կը սովորէր բառեր զարտնի,
 Կահարդական .
 — Մարդն է զերի Յակատագրին,
 Չարն ու բարին կը դառնային
 Շրանակով եղերական :
 Հոգին տակայցն, կը յարէին
 Մումետիկներն մոր կրօնին,
 Անմահ էր միշտ .
 Երբ փակուին աշերն մարդուն
 Կեսմէի լոյսին,
 Իր պատեամը յամձմելէ վերջ
 Մեր այս հողին,
 Անշրպետի մէշէն անհուն
 Կ'երքար երկինք,
 Զերք լոյսի շաղ մը փախստնայ ,
 Միհանալու իր աղրիւին
 Ցաւերժական ,
 Ուրկէ շիրեր են մալորեալ
 Հոգիները մարդոց բոլոր :
 Ամպերէն վեր, դրախտն էր հան,
 Պալատներով իր մարմարեայ ,
 Պարտէզներով շաղ ու վարդի ,
 Ուր չէ երպած շամշը մահաւան,
 Որու տրմայն ցոլքն է միայն
 Երկիրը մեր :
 Դրախտին մէշ կոյսեր հազար
 Քաղցրամարմին ու սկաչեայ ,
 Երբ քայլին մարզին վըրայ ,
 Քզամցքներէն իրենց կախարդ
 Կը ծաւալէր խունկ ու զմուռա :
 Մատուրմերով իրենց բիրնդ ,

Կը բաշխէիթ ըմպելիներ,
Եփուած գոյն գոյն ծաղիկներէն
Երկնահամբոյք և անսովոր:
Սուրբ զիրքն իրենց,
Գրուած, կնքուած երկնքի մէջ,
Վար էր դրուած մարզարէին
Իրենց վերջին,
Թելովն արծար լուսնկային:
Բայց մեղամտը ու անհաւատ,
Մեղքի ձիւքով սկցած համակ,
Պիտ' նետուէին,
Կարասներուն մէջն ատրաշէկ
Էնիոյ կուսրին,
Մինչև հայէր աւազ, աւազ,
Լեռք մեղքին իրենց գազիր:

Կը բուէին Վահանին խորք,
Պնդաժակառ ու սնամին
Անապատի որդիմերուն
Հեթեքներն այս հեշտագրգիռ,
Լոկ մեր մարմնի
Խռովները լուսաւարք:
Մտածումներն այս զաղփաղփուն
Չէին կրնար
Իր եռգին լոյսին դիմաց
Քաշել սև պատ:
Անցեալն ամբողջ ամպերու տակ,
Բայց պատամին:
Գիտէր քէ ինք ծնած էր Հայ,
Աւազմէն քիլսուննեայ:
Իր ճակատին դեռ կը շողար,
Հուրի միւռոմին կենահանրաք,
Որ մեզ կ'օծէ երկին շաղով,
Նիսարն ինչակն հազրութեան:
Գիտէր քէ ինք Հայ էր ծնած,
Եւ Հայ հօգին չէր բռներ ծանգ,
Գերութեան մէջն իսկ գարերուն:

Տարիները կը սահէին
Կոշմարներու նրման անձայն,
Առանց խըլել կարենալու
Իր եռգիէն
Ազատութեան սէրը անանց,
Կարօնն երկին իր հարազան:
Իրեւ դպիր ու հաշուակալ
Արքունի տամ,
Կը վայելէր պատիւ ու սէր,

Սակայն ամէն սահող վայրկեանն
Սիրտ արիւնող սուր էր եատու:
Կը մրսէր իր եռգին պանդուխու
Զիւներուն տակ օտարութեան,
Հայու կարօն անեուն նրագ,
Որ կը վաղի լոկ արցունքով:

Քանի՞ տարի սպասել դեռ.
Պանդուխու եռգին չունի համգխատ
Երբ հայրենի տուն մը ունի,
Հարագատներ՝
Որոնք հեռուէն զինք կը դիսնեն,
Աչըներով արտօսրակէզ:
Օր մ'ալ յանկարծ,
Իր իդաերէն պարսուած, քշուան,
Ամիրային առցն ելաւ,
Խնդրելու որ քոյլ տար իրեն
Դառնալու տունն իր հայրենի,
Տիրամալու իրաւունքին
Ժառանգական:

Ամիրապետն,
Մետախս բարձին վրրայ բազմած,
Դիտեց երկար
Իր դէմ կեցող պարմանին այն,
Նայուածէն որուն:
Կը մրշուշուէր քախիծէն խոր:
«Գրնա» բաւ,
Այցուած կարծես խայրէն խրզնի
Եւ կամ սէրէն զաղտնածածուկ,
Որ կը խառնէ ծով արցունքին
Պաւ մը ժրափիւ,
«Պայմանաւ որ
Տարիէ մը վերադառնաս»:

3

Մարդու մը պէս որ Յաւարեկ
Ովկիանոսէն կը նետուի դուրս,
Վահան քներ առած արծուի,
Ի՞ո սրանար
Դէպի աշխարհն իր հայրենի:
Ոչ տանիկ ուզու, ոչ ալ թժոյգ
Արարական,
Չէին հասներ իր գնացքին:
Ասօրինէն,
Ամայքներէն Միշազեսէն,
Կը սուրար ան դէպի նրախ,

Հպարտութիւնն իր հայրենի
Գամճակ նըման սիրտին սեզմած:

Քոյրն իր չըքնազ,
Տարիներով սիրտը ափին՝
Աղօքեր էր որ ու գիշեր
Պատկերին դէմ գերիներու
Ազատիչին, Սուրբ Սարգսինն,
Որ մեղմանար սիրտն անօրէն
Բրանաւորին,
Վրբան գերի իր մէկ հասնիկ
Հարազատին,
Վրան բռնոր գերի, պանդուխտ
Զաւակներուն Հայ աշխարհին:

Կուգար Վահան հայրենի տուն
Որ զիթէն օրքեց
Իր մանկութեան երգովն ոսկի,
Առաջնորդուած ձայմէն սիրտի,
Հոգին լցուն ասուզերով զինջ:
Ցանձնած ինքզին խօսերու բորբ,
Որսնի թրման արցութեներու
Կը կոնէին հոգին իր որբ:

Գողքնացիներ երբ լսեցին
Վերադարձը իրենց պանդուխտ
Պայազատին,
Ամէն կողմէն խնդակցելու
Եկան փութով:
Դժեսակի մեծ սոսիներուն
Տակ գեղուլէշ,
Հնչեց նորէն
Տարիներով լըռած բանրին:
Կը մորքէին գառ ու երինջ,
Իրրև մատազ
Ռոտեներուն տակ վերադարձող
Միրելիին:
Մրինեներու, քմբուկներու
Ալիքին մէջ, ալիքին ենտ
Կը պարէին,
Երիտասարդ, կին ու աղջիկ:
Կը բարձրանար ու կը բացուէր
Ճօնքը երգին,
Ինչակէս տրոփն Հայ աշխարհի
Կանաչ սրտին.
Ու կ'ըմպէին զինին Գողքնի
Բաժակներով երկնի կապոյտ,
Պան մը մոռցած,
Ցաւերն իրենց ու կարմիր:

Վահան մնչեց այդ իրիկուն
Երդիքին տակ պապենական,
Ճամբու խամչէնքն քերեկ կուգար
Իր ուսերուն:
Նոզի ասողերուն,
Բարախներու սօսափն անուշ
Եւ լուսմեան իրար խառնուած
Կը եխուէին իր աչքերուն:
Երազ մը նոր, աներկրային:
Երբ արքնցաւ
Ճըռուազինավն քռչուններուն,
Առաւուր կապոյտ աշխով
Կը փրաւէր իր շուրջն ու հեռուն:
Որքան կուգէր ըլլալ մանուկն
Այն օրերուն,
Երբ ամէն ինչ ժաղցը էր ու սուրբ
Մօր մը կարիմ պէս հարազատ:
Այժմ միայն,
Հոգին վըրայ իր հայրենի,
Կը մանշնար ինքզինքն ամբազ:
Հոգիին մէջ իր պանդուխտի,
Կը բացուէին ավեր հազար,
Ըգանեններու և խըռովքի,
Կարծես նորէն կը ծղմէր ան
Երդիքին տակ հայրենական:

Դու երէկ էր
Որ երկինքէն անցնող ամէն
Թեաւորէն,
Կը խնդրէր ան իր կարօտէն
Մուէն մը բան,
Որ յոյս բերէր, որ յոյս բերէր
Իր եղիքին վտարանդի:

«Տուն հայրենի»,
Կը կրկնէին շրթութեններն իր,
«Օտար երկնի աստղերուն տակ
Օր մը ֆեզի չեմ մոռցած ես,
Դուն չես յիշեր մանուկն ապօւոր
Որ ֆեզով լոկ ինքզինքն յիշեց»:

Իր շուրջ երգ, պար ու ցնծութիւն,
Բայց իր հոգին խոռվէն ունէր
Անկըշանդի,
Խօսք էր տուած Ամիրային
Տարիէ մը վերադարձալ,
Եսկ իրեններօն
Անզիտակ իր տագնասին մեծ,
Կը խուէին իր շուրջ խմբուած,

Հարսանիքեն իր մօտպուտ,
Որպէսզի վառ մմար օնախն
Հայրենի տան :
Մէրը տակայն ոք կը վառի
Սիրութրան մէջ աստղի նըման,
Խանձօք էր ու
իր հոգիին մէջ մըխացող :

Քոյրն իր բարի ,
Եղրօք համար իր պանծալի ,
Գրտած էր կոյ մը գեղանի ,
Տոհմէն Սիւմեաց ,
Երազ մ'ինչպէտ երկինքներէն
Խջած երկիր :
Բարեկամներ ամէն կողմէ :
Կ'ըսպասէին
Հարսանիքին , ուրախութեան :
Բայց իր հոգին ,
Կսկիծն ունէր անբռնժելի ,
Օրերուն ուն իր գերութեան ,
Կամքէն ամկախ ու պարտադիր ,
Ընդուներ էր
Գաւանանէք իսլամական :
Տագնապ . կրակ ու խղճի խայր ,
Կ'արիւթին իր խեզն հոգին ,

Որ կը նըշար ,
Մայրն իր կանչազ տղաւ նըման :

Ա՞յ պիտ' կրմաք գուարքացնէ
Ճակատն իր կախ ,
Քակել սարափն զիմք զգեսնող
Արհաւիրքին ,
Կամ մրդաւկով լեցամ սիրտին
Ազատութիւնն իր պարգևելի :
Մեռմի որքան ժաղցը է աւա՛զ ,
Երբ ժրխորը այս աշխարհին
Թառանչէի պէս կը վազէ մեր
Սըրտին վըրայ խարշականար :

Հակառակ իր սիրտի ձայնին ,
Ծրին հարսնիք ,
Հընչեց տաւիղ ու երնչեց վին ,
Եւ լեցուեցան
Բաժակները գիմիներով
Վարդակարմիր :
Բերկրանքին մէջն այդ ընդհանուր
կը մրմար լուռ ,
Գողթնի մատազ իշխանագում ,
Իր խոներուն եեւ առանձինն ,
Զարմացնելով շարջիմներն իր :

(Չար. 1)

ԵՂԻՒԱՐԴ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Դ.— ՎԱՍՆ ԱՐՏԱՍՈՒԱՑ ԵՒ ՎԱՍՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՆ ՄԵՂԱՑ(*)

Երանելոյն Թէոփիլոսի ասացեալ, վասն խոստովանութեան և Ապաշխարութեան¹:

Յորժամ միտքդ քո, ով մարդ, զբաղեալ լինի բնդ մեղաց, և կամ ի հո-
գըս աշխարհի, և կամիս որ ի զղումն ածես դու, որպէս այլ մարդոյ, աճ տուր
մտաց քոց, և ասայ² ԲՇՀ երկրնիս յահեղ դատաստանին Աստուծոյ և յանձե-
րելի տանջանացն, ո՞չ յիշես զահեղագոչ հըխումն փողոյն և զահեղագին³ բար-
րառ Հրեշտակապետին. զիա՞րդ ոչ ածես զմտաւ⁴ զծովացեալ Հրոյն զրորո-
քումն, և ընդ ամենայն երկիր զծաւալումն, զվերանախ արդարոցն լուսեղին
ամմօք, և զմնաին մեղալորաց խաւարամած կորցրտեամք, զդումարեին որդոց
մարդկան⁵ յամենայն տիեղերաց, և առաջ զամարս խորհրդոց⁶, բանից և գոր-
ծոց, զսոսկալի գէմս դատաւարին⁷, և զաններելի ժամ զատաստանին, յահեղ
աւուրն դատաստանին և ի ժամուն⁸ համառաւափ, որ աւրն է մեծ և երևելի:

Արդ զայսոսիկ⁹ հանապազ պարա է ածել զմտաւ, յիշել և զարհուրել,
սարսել և դողալ¹⁰, զի մինչդեռ կենդանի ես¹¹, և ոչ է քակել պաշտաւն արարա-
ծոց, կարող ես ժըտել յԱստուծոյ, և հայցել ողորմութիւն ի դէպ ժամանա-
կիս, զի աստ Ած. յաթոռ չնորհաց է, իսկ անդ յաթոռ դատաստանի, աստ եթէ
խնդրես առուտ և անդ ոչ կարես առուու զի անդէպ է ժամանակն:

Արդ և դու վասն այսորիկ, մինչդեռ այս աւրդ առաջի կայ, փութացիր
ստանալ զամենայն առարինութիւնս, մանաւանդ¹² զշնորհս զղման արտա-

(*) Բնագիր Դ (էջ 106ա—111ա): Հմմտ. Զ (էջ 72—75): Է (էջ 229—
235): Ը (էջ 502—519): Թ (էջ 151թ—156ա):

¹ Սուրբ Հաւըն Թէոփիլոսի, Յաղաց արտաստաց, Էլ: Սուրբ Հաւըն
Թէոփիլոսի ասացեալ վասն արտաստաց և վասն խոստովանութեան մեղացն,
թ:

² Յորժամ միթքտ զրադեալ լինի, և կամիս որ ի զղումն ածես, դու
որպէս այլ մարդոյ աճ արկ առանձին և ասա, Է: Յորժամ միթքտ զրադեալ լի-
նին...աճ արկ քեզ առանձինն և ասա, Ը: Ահ արկ մտաց քոց առանձինն, և ա-
սա, Թ:

³ զահեղին, Էլթ:

⁴ Զունիթ՝ զիարդ ոչ ածես զմտաւ, Էլ:

⁵ Զունիթ՝ որդոց մարդկան, Էլ:

⁶ Զունիթ՝ խորհրդոց, Էլ:

⁷ թագուորին, Է:

⁸ Զունիթ՝ դատաստանի և ժամուն, Էլթ:

⁹ զդատաստանն Աստուծոյ, Էլ:

¹⁰ Զունիթ՝ սարսել և դողալ, Էլթ:

¹¹ զի մի զի ժինչ դու կենդանի ես, Զ:

¹² առաւել, Էլ:

ուաց , զի յամենայն ժամ ողործութիւն կամ մարդաշահութիւն ոչ կարես առնել , բայց արտասուել կարեն . զի նիւթ արտասուաց առ քեզ է :

Յորժամ առնես ազաւիս մի տար իորհըրդոցց այսր և անդր ընթանալ և տարաբերել¹³ , զմտաւ ած , թէ ոյր առաջի կառ՝ երկնաւոր թագաւորին : Յորժամ միտքդ քարացեալ լինի , գու ողբալով ասայ , թէ արի հիւսիս և եկ հարաւ¹⁴ , նշշեա ի պարտէզ հոգուոյ , հաւեա զստուամանիք մեղացս , և արայ ինձ դիւրութիւն . և գարձեալ ասայ¹⁵ ընդ միտո քո , եկն առաւաւու և ոչ վաստակեցի¹⁶ , եւաս երեկոյն և զնամ ունայն ձեռաւք : Ո՞չ զիւսն եթէ անաւիք է մարմինդ , այսուրս որպէս զերազ անցանէ , և վաղիւն իբրեւ զստուեր երեկոյի . չգիտեա¹⁷ արզեաւք թէ զիւրդ յաւուրն վախճանի յեղեղուն¹⁸ ոգիքն զմեղսն , և ի տեսլենէ ահեղակերպիցն ջանայ խուսափել և թագչել , իբրև վարագուրաւ մարմնոյն¹⁹ ծածկել :

Ո՞՛ թէ որպէս է աւրն այն սոսկալի և ահաւոր , յորժամ գայցեն հրեշտակէ²⁰ առ ի բաժանել զհոգին աննիւթ ի նիւթեղէն մարմնոյն , յորժամ զնի ի վերայ մահնացն տագնապելով²¹ , առ ի քակել զստուածաստաց²² տաճար հոգուոյն , աստուածայարմար յաւզուածքն քակին , յարմարեալքն լուժանին , տագնապի ստանանելով , նկատէ տապապանաւք ի լուսազգեստքն²³ , և նուազի ի լուսոյն առ սակաւ սակաւ , նուազին լուսարանք²⁴ մարմնոյն , ի բաց բառնի ի նմանէ իմաստութիւն , և կորուսի խելք մտացն , ինելագարի իորհուրդ սրտին , և յիմարի յիշողականն , հատանի գութ հաւը ի յորդեկաց , և որդոց ի հարց . սպառի սէր մարց ի զստերաց , և զստեց ի մարց , ցածաքի սէր եղբաւը յեղբարց և ի սիրեկեաց և ի բարեկամաց , սիրէ զաշխարհս , և ոչ նըկատէ ի սա²⁵ : Մոռանայ զվայելութիւն անցաւորիս , և ոչ խանդադատի²⁶ սովաւ , ձայնս արկաննեն նմա որդիքն , և ոչ կարասցէ տալ պատասխանի , դորովս բորբոքէ մայր ի վերայ որդոց²⁷ , և ոչ գթայ ի նա , աղէ՛ տայ և մորմոքի սրտիւ եղբայր ի վերայ

¹³ անդր ելանել , իլ : Զունի՛ և տարաբերել , թ :

¹⁴ խարաւ , Դ :

¹⁵ Զունիմ՝ ինձ գիւրութիւն , և գարձեալ ասայ , իլ :

¹⁶ զստակեցաց , թ :

¹⁷ չգիտիցն , իլ :

¹⁸ յեղյեղուն , Ը :

¹⁹ իւր մարմնով , իլ :

²⁰ Զունիմ՝ հրեշտակէ , իլ :

²¹ Զունի՛ տագնապելով , Դ :

²² զստուածային ստացուած , ԴԶ : աստուածայօդւածք քակիտին , թ :

²³ ի լոյս ազգաց այքն , ԴԶ : ի լուսազգեացքն , թ :

²⁴ խաւարի լուսարաք , ԴԶ :

²⁵ ի բաց բառնա ի նմանէ զիմաստութիւն , տկարացուցանէ զկար ամ . զարութեանն , թերացուցանէ զարրատ լեզուին , յիմարեցուցանէ զիմաստ մտացն , և ինելագարեցուցանէ հատանէ զգութ հաւը ի յորդեկ(ե)աց , և զորդոց ի հարց , զմարց ի զստերաց և զդստերաց ի մարց , սիրէ զկենցաղս և ոչ նկատէ ի նմա , իլ : խաւարին լուսարանք մարմնոյն , ի բաց բառնի ի նմանէ իմաստութիւնն , տկարանայ կար ամ . զօրութեանն , թերանայ բարբառ լեզուին , յիմարանայ իմաստութիւնն մտացն , և ինելագարի իորհուրդ սրտին , հատանի գութ հաւը ի յորդեկաց , թ :

²⁶ Հանդաղատի , Դ : Հանդաղատի , Զ : խանտազատի նովաւ , իլ :

²⁷ նորս , իլթ :

եղրաւը, և նորայն ցամաքեալ շիջանի, ճիշ բառնան ի վերայ նորա, և նա ողբայ և սասանի²⁸, գիրկս արկանեն նմա, և նա գողէ զշունչն իւր, լան և ողբան ի վերայ նորա²⁹ դառնապէս, և վտակը արտասուաց նորա ցամաքին, կայ հրեշտակն ի սպասու և նա գողայ առաջի նորա, դառնանայ ի քաղցրութենէ իւրմէ, և դժուարանայ ի հեշտութենէն իւրմէ, անախորժանայ յամենան ախորժակաց³⁰ իւրոց, արձակին շիթք քրտանց ի տագնապէ³¹ նորա այլակերպին պատկերքի³² նորա, այլամենին և շրլըրտին³³ աչք նորա, մայն արկանեն նմա և նա ոչ նկատէ յընդանիս իւր, կարկամեալ զնի առաջի ամենեցուն շունչն կենդանոյ և կերպարան մեռելոյ³⁴:

Զայս ամենայն առաջի աչաց պարտ է ունել, և ոչ հայել և մնալ թէ զընկերս մեր ի կիրս յայս տեսանեմք, և զանձինս մեր միայն իրբեւ անմահ վարեսուք զկեանս մեր : Մի՛ որպէս զհարկ ինչ վարկցուք զպատուիրանս Աստուծոյ, և առաջի սակաւ սակաւ ինչ կատարեսցուք³⁵, այլ յոյժ յաւժարութեամբ, զի մի յԱստուծոյ տանջիսցուք, յետս կալով ի սուրբ պատուիրանաց նորա, որ մեղ աւանդեցաւ³⁶, զի ասէ վասն արդարոյն, որ անկանի ի մեղս և գարձեալ գայցէ յապաշխարութիւն, վասն որոյ առէ գիր . Միթէ որ անկանի այլ ո՞չ յարիցէ³⁷ . որպէս և աստ տեսցուք³⁸ զի կատարեաց մարդարէն, որ անկաւ ի ձեռն ցանկութեանց, և յարեաւ ի ձեռն ապաշխարութեան, աչաւք մեղաւ և ցանկացաւ և անձամբն չնացաւ և պորդիեցաւ, և եսպան յիշխանութեանն հրամանաւ, այլ քաւեաց լեզուաւն, զի մեղայ ետ և խոստովանեցաւ³⁹

Խոստովանութիւնն է, որ կարէ թեթեացուցանել⁴⁰ զծանրութիւն մեղացն, խոստովանութիւնն է, որ զգէզս⁴¹ մեղացն հոսէ, որպէս փոշի, և այրէ⁴²

²⁸ Չունի՝ աղէ տայ...ցամաքեալ շիջանի, է: Բորբռքեսցի ի վերա եղրաւը իւրո և նորայն յոյժ շիջանի, ճիշ բարձցեն և նա գողա և սասանի, լ: Աղետայ բորբռքեսցի ի վերայ եղթօր իւրոյ, և նորայն յոյժ շիջանի, ճիշ բառնան ի վերայ նորա, և նա գողայ և սասանի, թ:

²⁹ լայցեն ի վերայ նորա, լ:

³⁰ ախորժականաց, Դ: ախորժանաց, էլ:

³¹ ի յաչէ, էլ:

³² կերպարանք, էլթ:

³³ Չունիթ՝ և շրլըրտին, էլթ:

³⁴ և ոչ նկատեսցէ յընտանիսս իւր...առաջի բազմաց, շունչն կենդանոյ և աւրինան մեռելոյ, թ: առաջի բազմաց, շունչն կենդանոյ և աւրինակ վերաբեր մեռելոյ, էլ:

³⁵ և ոչ համարել թէ զընկերն մեր տեսանեմք ի կիրս յայս, այլ զանձինս մեր . և մի իրբեւ անմահ վարեսցուք զկենցազս մեր : Մի՛ իրբեւ հարկ ինչ վարկցուք զպատուիրանն Աստուծոյ, և առաջի մարդկան առ սակաւ ինչ կատարեսուք, էլ:

³⁶ Չունի՝ որ մեղ աւանդեցաւ, է: որ մեղ, լ:

³⁷ յառնիցէ, էլ:

³⁸ տեսաք, էլ:

³⁹ աչաւք մեղաւ, չնաց և սպան . լեզուաւն քաւեաց զի խոստովանեցաւ և ապրեցաւ, էլ: աչօքն մեղաւ, չնացաւ անձամբն, և եսպան հրամանաւ իշխանութեանն, թ:

⁴⁰ թեթեացնել, թ:

⁴¹ զգէզ, Զ:

⁴² Չունիթ՝ այրէ, էլթ:

իրման զգէզս փըշոց կայծակամբք հրոյ : Խոստովանութիւնն է, որ ուստի ելանք, զանաւթս ժանդակիրս⁴³ իր զոկի մաքուր⁴⁴ պայծառագոյն առնէ, և ուր մնացէ առանց խոստովանութեան⁴⁵, ոչ սրբի : Խոստովանութիւնն է, որ նովաւ ապաշխարութիւնն գօրանայ, և առանց նորա որչափ և գործի տկարանայ⁴⁶ : Խոստովանութիւնն է զուռն զղջման, սկիզբն ապաշխարութեան, զէն առաքինութեան, և գլուխ արդարութեան, և յաղթողին մեղաց՝ վահան :

Խոստովանութիւնն ապաշխարողաց առիթ, աղաւթաւորաց⁴⁷ պարիսպ, զորելոց կանգնումն, դրոգուեցելոց⁴⁸ գաւազն, ցուակ հեղութեան : Խոստովանութիւնն աղտեղութեան մեղաց⁴⁹ սրբաւղ, անմաքրից մաքրաւղ, ի գեւենին փրկաւղ, սառնամանեաց փարատաւղ⁵⁰, և դրանց դրախտին բացող : Խոստովանութիւնն երկնից բացաւղ, և առ Աստուած ժուծանող, ապաշխարողաց հաւաքող, մեղաւորաց⁵¹ յապաշխարութիւն հրաւիրող, մոլորելոց կոչաւղ, ի քաղաքն լուսեղէն⁵² առաջնորդող : Խոստովանութիւնն առաջնորդ մոլորելոց⁵³, լոյս խաւարելոց, և որք ի միզի են ճառագայթ : Խոստովանութիւնն մանկանց դաստիարակ, անյուսից յոյս աւրինակ⁵⁴, Խոստովանութիւնն եկեղեցոյ դարդ, քահանայից քարոզ, գործողաց արդարութիւն⁵⁵, պսակ, մանկանց առագաստի, զգեստ, և բացաւղ հարսանեացն մտից, կենդանութեան աւարտող : Խոստովանութիւնն ի դրանց մահու դարձուցանող, ի մեղաց ազատող, ի սատանայէ⁵⁶ փրկող : Խոստովանութիւնն յաստուածային սեղանն հրաւիրող, մարմնոյ և արեան Տեառն կերակրող, կենդանաբար արեանն Աստուծոյ արբուցանոց⁵⁷, և տրտմեցելոց ուրախացուցանող : Խոստովանութիւնն ապաշխարութեան դուռն, յանցանաց քաւիչ, ընդունողաց զնա մաքրիչ : Խոստովանութիւնն թագաւորաց պիտանի, աղքատաց ընդունելի : Խոստովանութիւնն մեծամեծաց լոյս, իշխանաց պատըսպարանք, մեղաւորաց⁵⁸ քաւարտի, աւաղակաց պաշտ-

⁴³ Ժանտակիրս, իշ. Ժանդակիրս, ԸԹ :

⁴⁴ Զութի՛ մաքուր, Թ :

⁴⁵ Զութի՛ առանց խոստովանութեան, իԸԹ :

⁴⁶ տկարանայ յաւիտեան, իԸ :

⁴⁷ ապաշխարելոց, իԸ :

⁴⁸ դրդւելոց, Թ :

⁴⁹ Զութի՛ մեղաց, ԴԶ :

⁵⁰ մաքրաւղ, ի տանջանացն ազատաւղ, գեւենին ահաւոր փարատաւղ, իԸԹ :

⁵¹ մեղաց, իԸ :

⁵² երկնաւոր, իԸ :

⁵³ Զութի՛ առաջնորդ մոլորելոց, Դ :

⁵⁴ խոստովանութիւնն մոլորելոցն առաջնորդ, խաւարելոց լոյս, որք ի միզի են ճառագայթ, մանկանց դաստիարակ, անյուսից աւրինակ յուսոյ, իԸ :

⁵⁵ Զութի՛ արդարութիւն, իԸԹ :

⁵⁶ Զութի՛ գարձուցանող, ի մեղաց ազատող, ի սատանայէ, իԸ :

⁵⁷ մարմնոյ Տեառն ջամբեցաւղ, պատուական արեանն արբուցանող, իԸԹ :

⁵⁸ պոռընկաց, իԸԹ :

⁵⁹ պաշտանարան, Զ :

⁶⁰ Զութի՛ փարախ, իԸ :

⁶¹ քաղցր, իԸԹ :

պահարան⁵⁹: Խոստովանութիւնն բանաւոր փարախ⁶⁰, մեղաւորաց հաւաքող, բարի⁶¹ գործոց վաստակող, դաւանութեանն քաջցրացուցանող, և ամենայն տաքինութեան զարդարող:

Եւ արդ որպէս կարացից գովել զիստովանութիւն, և ուր յանցանք իցէ առանց խոստովանութեան, թէև բիւրապատիկ⁶² առաքինութիւնս գործիցէն⁶³ ոչ ինչ աւգտեսցին. և ոչ ոք է առանց յանցանց, որպէս ինձ թըւի, և առանց խոստովանութեան ոչ քաւին: Լուր զինչ ասէ Որդին Արուման. Եթէ ասեմք՝ մեղս ոչ ունիմք, զանձինս խարիմք և ճշգրտութիւն ի մեզ ոչ զոյ: Ասպա թէ խոստովանիմք զմեղս մեր հաւատարիմ է նաև և արդար առ ի թողուկ զմեղս մեր⁶⁴ և սրբել զմեղ յամենայն անաւրինութենէ: Եւ Յակուս ասէ եղբայրին Տեառն⁶⁵. Խոստովան իերուք միմենաց զմեղս զի արդարացուրե և բը-ժշկեսջիք:

Տես, սիրելի⁶⁶, զզօրութիւն խոստովանութեանն, զի ի հնումն այնպէս զաւրացաւ և ի նորումն այսպէս քարոզեցաւ, վասն որոյ⁶⁷ չէ ինչ հնար առանց խոստովանութեան արդարանալ ի մեղաց, և կամ զյանցանս քաւել: Զի թէ պահան և կամ աղաւթես, եթէ ճպնին և թէ ողորմութիւն արացես, և թէ զամենայն առաքինութիւնս կատարեսցես, գործով արդարանալ, առանց խոստովանութեան, և ազատի ի մեղաց, ոչ կարես⁶⁸: Ասացից և այլ աւրինակ քեզ. որ կամի զանդըս Հրով այրել զի ցորեանն բուսուցէ⁶⁹, թէպէտ և բիւր Հրահանս ի միջի զնիցի, ոչ կարէ վառել զուրըն մինչեւ հարկանիցէ քարն և երկաթն ձեռաւքն մարդոյն և ապա կրակն ելանէ: Այսպէս հաշւեաց զզօրութիւն խոստովանութեանն⁷⁰, թէ և բազմապատիկ⁷¹ փութայ ոք առաքինութեամբ, և խոստովանութեամբն ոչ ի բաց իշլեսցէ զյանցանս, ոչ աւգտեսցի, որչափ և ի վերա ամենայն առաքինութեանց ջանայցէ գործել, որպէս և Հրահանքն առանց բիւլո կայծականց, անհնարին է կիզել զիուչն: Դարձեալ և ոչ խոստովանութիւն առանց գործոց բարեաց, որպէս և ոչ կայծոստ Հրահանաց առանց արեթի վառել, և գործել զյստակումն փշոց⁷²:

⁶² բիւր, է:

⁶³ գործեսցէ, Դ:

⁶⁴ Զումիմ՝ հաւատարիմ է նաև և արդար առ ի թողուկ զմեղս մեր, ԴԶէ:

⁶⁵ Զումիմ՝ եղբայրն Տեառն, Էլ:

⁶⁶ զմեղս որպէսզի թշշկեսջիք: Տեսեր, սիրելի, էլթ:

⁶⁷ Զումիմ՝ վասն որոյ, է:

⁶⁸ չէ ինչ հնար առանց սորա զյանցանս քաւել, ոչ եթէ պահան, ոչ եթէ ճպնին, ոչ եթէ ողորմութիւն առնես, ոչ եթէ զամ. առաքինութիւնս գործեսցս, Էլ:

⁶⁹ ցորեան սերմանեսցէ, Թ:

⁷⁰ Կիզել, զի անդ սերմանելով՝ արդիւնս ժողովէ, թէ բիւրապատիկ Հրահանս ի միջի զնի, որով Հրովեւել Հնարիցի և յըստակել, ոչ է հնար այնպէս գործել որպէս յաւժարի, այլ մինչեւ Հարկանի ի ձեռաց ոմանց, և սատուն կայծակունքն և ապա գործին յաւժարութիւնք սրտին: Այսպէս համարեաց և զզաւրութիւն խոստովանութեանն, զի առանց սորայ չիք քաւութիւն մեղաց, Է:

⁷¹ բիւրապատիկ, Է:

⁷² Զումիմ՝ որչափ և ու զյստակումն փշոց, ԴԶէ:

⁷³ և դարձեալ բնութիւն մարդո գուրք է խորին, որչափ արկանի ի նմա աղբա և մաւրասո, և զարշահոստութեան զանդս, բառնա զամենայնն, և ապաշ-խարութեանն ջուր կարէ լուանալ և սրբել զամենայն աղբա զարշահոստութեան,

Եւ գարձեալ բնութիւնս մարդոյ զուք է խորին, և թէ լինի այն լցած աղբով և գարչահոտ աղտով ոչ սրբի, թէ բիւրապատիկ⁷³ արկանես ի նա ջուր ի վերայ կուտեալ աղբիցն, ոչ մաքրեսցի գուրն, այլ նեխեալ մնասցէ, և հոտեալ, ժինչե բրեալ հանցես զաղըն ամենայն և ապա ջուր արկանիցես, և լուասցես զմացեալն և զպղտորեալ աղքն մաքրեսցես, և ապա սրբեսցի և լիցի անօթ պիտանի: Նոյնպէս և ամենայն յանցանք մարդկան, որ մեղօք կուտեալ է⁷⁴ առ բնութիւնս մարդկան⁷⁵, եթէ բիւրապատիկ առաքինութիւնս գործեսցէ մեղաւորն՝ առանց խոստովանութեան ոչ աւգտեսցի, այլ երբ զաղըն հանեն ի գրէ անտի՝ ապա հնար է լուանալ և սրբել զնա:

Այսպէս խոստովանութեամբ հնան զյանցանս⁷⁶ ի սրտէ քումմէ, և ապա ջրով արտասուաց և առաքինութեամբ լուայ, մաքրեան յստակեա դքեզ⁷⁷, զի կարես ընդունել զմարմին և զարին Որդուոյն Աստուծոյ, և առնոււ զպսակն պատրաստեալ, որպէս և Դաւիթ ընկալաւ խոստովանութեամբն զթողութիւն մեղաց իւրոց մեծամեծաց, և առեալ անդէն զնորհն բյիսել զրարբառ մարգարէութեան⁷⁸:

Տեսեր, սիրելի, զաւրութիւն խոստովանութեանն, զերկու մեծագոյն պատուիրանազանցութեանն մեղսն քաւել⁷⁹ և առաջին չնորհացն հասուցանել: Զէ ինչ հնար առանց խոստովանութեան արդարանալ յանցաւորաց⁸⁰, որքան և ջանա ոք⁸¹ զամենայն առաքինութիւնս գործել: Եւ թէ բազմապատիկ յանցանաւք և ծանրագոյն մեղաւք լցեալ է ոք, և խոստովանի՝ ի մի քթթել ականն արդարանայ հոգովն, զնծայ և ուրախանայ, և անզուգական փառաւքն պսակի, հրեշտակացն դասակից լինի և անմարմնոց պարակից:

Որոց և զմեզ արժանիս արասցէ Քս. Ած. խաչեալ թագաւորն մեր⁸²:

Հրատ. Ա. Յ. ՄՐՃՈՒՆԻ

(Հար. 10)

բայց թէն բիւրապատիկ, Ը: և թէ լինի լցած այն աղբս, և մաւրասոս գարշահոտ, ոչ սրբի թէ բիւրապատիկ, Թ:

⁷⁴ և ամ. յանցանք մեղաց որ կուտեալ է, Թ:

⁷⁵ և պղտորութեան աղտն մաքրեսցես, և այնպէս արկանես ի նմա արդիւնս ցորենո, և դինի հնանի. այնպէս և յանցանք ամենայնի որ կուտեալ լինի առ բնութիւն մարդկան, Ը:

⁷⁶ հան զամենայն յանցանս, ԸԹ:

⁷⁷ և ապա ջրով առաքինութեամբն մաքրեան յստակեա, Ը: առաքինութեան և արտասաւք լուա, Թ:

⁷⁸ դարձեալ և ոչ խոստովանութիւն առանց բարի գործոց. և թողութիւն մեղաց իւրոց ընկալաւ Դաւիթ, մեծամեծաց խոստովանութեամբն առեալ անդէն զնորհս բխել զրարբառ մարդարէութեան, Ը:

⁷⁹ Տեսեր սիրելի, զիարդ կարաց զաւրութիւն խոստովանութեանն զերկու մեծագոյն պատուիրանազանցութեանն զնանցանս քաւել, ԷլԹ:

⁸⁰ յանցանաց, Դ:

⁸¹ որչափ և փութեա ոք, Էլ:

⁸² և որչափ որ յանցանաւք լցեալ իցէ ոք...արդարասցի և անզուգական պսակաւքն զպակեսցի, որ է վեր ելանէ պատիւ նորա քան զանմարմնոցն, որում արժանասցի կարդացաւզ սորա, և զմեզ յիշէ, Է: և որչափ և յանցանաւք...քան զանմարմնոցն, Ը: և անզուգական փառաւքն պսակեսցի, որ է վեր ելանէ պատիւ նորա քան զանմարմնոցն: Որոյ և զմեզ արժանիս արասցէ Ցս. Քս. խաչեալ թագաւորն մեր, Թ:

ՀԱՐԱՀԱՍՏԱԿԱՆ ՎՐԱՄԱՆԻ ՀԱՐԱՀԱՍՏԱԿԱՆ ՎՐԱՄԱՆ

ԵՂԻԿԱՐԴ (Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան). «ՀԵԹԱՆՈՍԱՅ ԱՌԱՔԵԱԼԸ»:

Երուսաղէմ, 1975, տպ. Սրբոց Յակոբեանց, 192 էջ:

«Կրօնական գրականութեան ընթերցողներու» սեղանին է գրուած Եղիշէ վերդի վերոյիշեալ արժէքաւոր ու հոգեշահ ուսումնասիրութիւնը, ուր ներկայացւում է «կեանքն ու գործը քրիստոնէութեան մեծ փողահարին, որ Հեթանոսաց Առաքեալ կը յորջորջուի»:

Բովանդակալից սոյն ուսումնասիրութիւնը բաղկանում է երկու բայիններից.

Մասն առաջին. ինը գլուխ (Էջ 7-62):

Մասն Երկրորդ. առանցինդ գլուխ (Էջ 64-192):

Ուսումնասիրութիւնը բացւում է կուռ, հմտալից, Տէրտէրեանական դեկեղիկ «Երկու խօսք» յառաջարանով, ուր սրբազն հեղինակը ներկայացընում է սոյն հատորի գրութեան շարժառիթներն ու նպատակը:

Այսօր մեր Եկեղեցական մատենագրութեան անդաստանը չափազանց աղքատ է: Եղիշարդն այն սակաւաթիւ Եկեղեցական գրողներից է, որի արձակ ստեղծագործութիւնն իր վրայ է կրում մեր կրօնական զամական գրականութեան գրոշմբ:

Այս կալուածի մէջ նա շարունակել ու զարգացրել է անցեալի այդ գըրականութեան աւանդութիւնները՝ նոր բովանդակութիւն, ինքնատիպ ու թարմ արտայտչականութիւն հաղորդելով զրանց:

Եղիշարդն իր հարուսան ներաշխարհով ու յոյզերով հաւատաւոր ու ներշնչուած հոգեւորական է, որ նոր խօսք, նոր շունչ է հաղորդել իր սրտին մօտ, իր էութեանը հարազատ իր մշակած աստուածանչական նիւթերին՝ զըրանք դարձնելով միաժամանակ համահնչուն մեր օրերի հաւատացեալների հոգերանութեանը, հոգեոր մտորումներին, ապրումներին ու յոյզերին:

Հեղինակը Պօղոս առաքեալին տուել է այսօրուան ճշմարիտ քարոզչի երանդ ու դոյն, ժամանակի ճշառութիւն: Հեթանոսաց Առաքեալը պատկանում է որքան անցեալին, նոյնքան նաև ներկային: Նա մեր ժամանակակիցն է իր «Աւտարան»ով և իր մեծ գործով:

Ըստ հեղինակի մկանութեան, Հեթանոսաց Առահեալը գիրքը մնի և բովանդակութեան տեսակէտից շարունակութիւնն է Եղիշարդի Օտարականը մեծարժէք ստեղծագործութեան:

«Օտարականը»ի մէջ Եղիշարդը 1966 թուականին ներկայացրել է բացառիկ թափով, գեղեցկութեամբ և յուզականութեամբ «Երկինքն երկիր իջած պատմութիւնը, կեանքը պանդուխտ Աստուծոյ որ մարդ եղաւ»: Իսկ այժմ «Հեթանոսաց Առաքեալը» ստեղծագործութեան մէջ հեղինակը էկր ներկայացնէ կեանքը մարդու մը՝ որ անաշխարհային սարսուով բաժնեկից ըլլալ ուղեց տատուածային երանութեան, անոր ճշմարտութեամբ անէացած»:

Դժուար է պատկերացնել աւելի կենդանի, աւելի ամրողջական ու զրաւիչ կերպար քան ինչ որ Հեթանոսաց Առաքեալինն է:

Սողոս Տարսոնացին Քրիստոսի 13-րդ առաքեալն է: Նա «չէր տեսած

զիսուս - որում է հեղինակը —, սակայն, իրեն յայտնուած տեսլըով զգացած ու ճանչցած էր Անոր ուժն ու զօրութիւնը... Քիչ դէմք անցեալի պատմուճանով պահղնաւոր կարելի է համեմատել Հեթանոսաց Առաքեալին հետ, ...որ զիստէ տառապանքի մէջ մեծ և արի ըլլալ, ճակատազրի դէմ՝ լուրջ, ...«բարի լուր»ը աշխարհին տանելու, և իրագործելու Եկեղեցին... Աւետարաններու գըրութիւննէն առաջ, քրիստոնէութեան առաջնին օրերուն իսկ, յայտնաբերելով իմաստը իրմէ վերջ շարունակուող գարերուն... բացարելու Քրիստոսը քրիստոնեային: Հեթանոսաց Առաքեալը միայն կրնար ըլլալ ուկի կամուրջը Հրէին և հեթանոսին միջն, որուն վրայէն բոլոր ազգերը Յիսուս-Մեսիային պիտի երթային, ընդունելով որդեգրութիւնը Երկնաւոր Հօրը»:

Եղիվարդ սոյն զերքը չի գրել սովորական ձեռով պատմելու համար կեանքը մէծ առաքեալին: Զի զգտել որ սոյն հատորը «գէթ այս անզամ, րլայ գրական փորձ մը, վասնդի իր սրտին աւելի մօտ կը նկատէ ճշմարտութիւնը քան գեղեցկութիւնը»: Հետեւարար, սոյն հատորը «կենսագրութիւն մը չէ, այլ խոսուում մը ամէն անոնց՝ որոնք պիտի ուզէին պայքարիլ ճշմարիս և արդար նպատակի մը և զատի մը համար»:

Եղիվարդի սոյն հատորը բացւում է Քրիստոսի յարութիւնից եօթ շարաթներ յետոյ Երուսաղէմում, Գնիտեկոսաէի կամ Հոգեգալստեան դէպքի յիշատակոյ և տաճարում Գետրոս առաքեալի հրապարակային առաջնին մեծ ճառով. «Յիսուս որ խաչուեցաւ, խոստացուած Մեսիան էր, որ յարութիւն առաւ մեռելներէն և յայտնուեցաւ մեզի բոլորին, իր աշակերտներուն: Երեք տարիներ իրեն հետ եղանք, լսեցինք իր խօսքերը և վկաներ եղանք Անոր հրաշալի դորձերուն: Ան գերագոյն իրողութիւնն է բոլոր ժամանակներուն, բոցավառ լեռը զիշերուան մէջ, զարոնք մեր օրերու խոստումին, երջանկութեան աւետարերը, որ ժարդոց հանդիպեցաւ անոնց վշտի ճամբաներուն վրայ՝ իր տառապանքի բարձունքն, խաչն, բանալով ճամբան մեր փրկութեան»:

Պէնտեկոստէի օրը Երուսաղէմ ուխտի եկած բազմութեան մէջ էր նաև Տարսոսից եկած «արծուեքիթ, շողարձակ նայուածքով, կարճահասակ բայց հաստապինդ երիտասարդ մը, որ կ'եռար իր զայրոյթէն, ունկնդրելով Գետրոս առաքեալի մինչ այդ շուտած նառը վխաչուած, թաղուած և յարութիւն առած մի նոր Մեսիայի սոոյզ զալստեան և Աստուծոյ արքայութեան հաստատման ժամկետին:

Ո՞վ էր Սողոս Տարսոնացին:

Սողոսը ծնուել էր Կիլիկիայի Տարսոն քաղաքում, Գալիլիայից այնտեղ զաղթած Հրեայ ծնողներից: Նախնական իր կրթութիւնը ստացել էր Հըրէկական սինակոլին կից զպրոցում, ծանօթանալով իր ժողովրդի պատմութեանը, Մովսիսական օրէնքին ու Հրէտական աւանդութիւններին:

Սողոսը տիրապետում էր նաև հելլէնական լեզուին ու դպրութեանը և քաջածանօթ էր ժամանակակից յոյն փիլիսոփայական վարդապետութիւններին: Հօրից ժառանգել էր Հռոմէական քաղաքացիութեան իրաւունքը, որը մեծ առաւելութիւններ և արտօնութիւններ էր չնորհում նրան: Նա ստացել էր նաև Հօր արհեստը, վրանագործութիւն:

Շուրջ քսան տարեկան հասակում ծնողների ցանկութեամբ եկել էր Երուսաղէմ՝ աշակերտելու մեծահռչակ ու ազատամիտ մեծ ուարբի Գամաղիէլին, դառնալու համար հմուտ օրէնսդիտ Մովսիսական օրէնքին և աւանդութիւններին և մոլեպանդ պաշտպան ու ջատագով Հրէտականութեան: Իրեն Հըրեայ, նա իր ժողովրդի մենիսական երազներով ու յոյսերով էր ապրում. «Ան կ'զգար թէ զգում է հեղինակը», մօտ էր օրը իր ցեղի յոդնաղէտ ազատութեան և Մեսիայի զալստեան»:

Հոգեգալստեան հրաշալի դէպքից յետոյ, աճում և կազմակերպում էր երուսաղէմում քրիստոնէական առաջին եկեղեցին:

Այսուած ու յարութիւն առած Մեսիայի մասին առաքեալների քարոզութիւններն ու նրանց ձեռքով Երուսաղէմի տաճարում կատարուած հրաշալի դորձերը «ծանր մղձաւանջի մը նման կը ճմէին Սողոսին սիրտը: Խրայէլի հաւատքին մաքուր ջուրը պղտորողները արժանի էին հալածանքի և մահուան: Զարդը արժանահիլ պէտք էր ընկել տակաւին չպալարերած»:

Երուսաղէմում սկսուեց հալածանքը առաքեալների գէմ, Մովսիսական օրէնքն ու հրէական աւանդութիւնը «զօր աշտարակներն էին Խրայէլի դոյութեան», մտածում էր Սողոսը, «բրուր տնոնք որ կործանել կ'ուղէին այս սրբազն ժառանգութիւնը, արժանի էին մահուան»:

Յանուն քրիստոնէական հաւատի և կրօնական իր նոր համոզմունքների առաջին նահատակը եղաւ եօթ սարկաւագներից մէկը՝ Ստեփանոսը, «այր ի չնորհօք և զօրութեամբն Աստուծոյ», որ հաւատաւոր ու տեսլապալտ իր կեանքին աւարտեց քարկոծութեամբ. «Բազմութիւնը անհամբեր կը գոռար ու կը դաւարուէր յայրոյթէն, սեղմած իր բոռուցները և մշուշած իր աշքերը արևան ախորժակով», զրում է սրբազն հեղինակը, մինչ ըլուռ էր Ստեփանոս ու խաղաղ, նման մարդու մը որ կ'զգայ թէ մահով միայն կրնայ վճարել դինը նշարութեան:

Երիտասարդ Սողոսը, ապագայ Հեթանոսաց Առաքեալ, «կամակից էր նրա սպանութեան»:

«Սողոս ամենէն վերջ բաժնուեցաւ քարկոծուղէն... Ամբողջ գիշեր Սողոս ապաւորութեան տակն էր քարկոծուղին, ...որուն բաց մնացած աշքերը կը շարունակէին նայի իրեն կարծես խաղաղ և անայլայլ... Սողոս չէր կը նար քննանալ... Թունին նահանջը հետզետէ կը վերածուէր եփող տանջանքի»:

Գրքի ե գիտում, Հաւատաբննիշը վերնագրի տակ հեղինակը մեղ ներկայացնում է «Հաւատաբննիշ» և «մահուան հրեշտակ» Սողոսի ատելութիւնը քրիստոնեաների դէմ ու նրա մոլեռնադ ուխտադրութիւնը՝ «ի գին ամէն բանի վերջ տալ Գալիլիացիներու աղանդին... Խրայէլի Աստուծոյն ծառայելու նախանձնն գինովցած, մոռցած էր ամէն չափ ու սահման»:

Բայց ոչ մի պատիճ ու հալածանք չէին կարող ընկճել նորադարձ քրիստոնեաների հոգեկան ուրախութիւնն ու վճռականութիւնը: Այս կեցուածքն ու կորովը շփոթեցնում, տաղնապեցնում էր Սողոսին: Նա կորով մէջ էր, «կ'զգար թէ իր ատելութեան ալիքները կը փշրուէին իր սրտի ափին, անդոր ու հեղձամզուկ»:

Նա հաւատում էր և զգում, որ քրիստոնեաների առատօրէն «Թափուող արիւնը առանց պատճառի չէր... ի՞նչ էր այն ուժը», որ նրանց մղում էր «Ասատակութեան», մտածում էր նա՝ Սողոսը՝ «ինքն իր մէջ երկիվեղիուած... տարակոյսներով շրջապատուած, կորսնցուցած էր իր քաշութիւնն ու վճռականութիւնը... Իրեն կը թուէր թէ Յիսուսի հետուորդները հոգեկան նոր կարդի մը կը հնազանդէին, որ ապագային կը նայէր, լեցուն արեով ու հաւատքով»:

Ու Դամակոսի ճանապարհին վրայ կատարւեց առողջապահ հրաշքը. Սողոսի հոգին բացուեց Քրիստոսի նշարտութեան ու նոր տեսիլքների, և եկեղեցու մեծ Հաւատաբննիշն ու հալածիշը զարձաւ մեծ «Առաքեալը Հեթանոսաց» աշխարհին տանելու փրկութեան մեծ պատգամը:

Եղիկարդը Սողոսի դարձի ամբողջ պատմութիւնը նկարագրել է հզօր լուսարձակումով, գրաւչութեամբ և համոզչականութեամբ՝ «իրք յայսնութիւնը երկնքին... ձամբու եղրին ինկած էր Սողոսը, հզօր ձեռքէ մը զգեսնը. ած կարծես... «Սողոս, Սողոս, ինչո՞ւ կը հալածես զիս»: Անծանօթին բառե-

ըլ լուսեղին մուրճերու մէջ կը ծեծէին իր հոդին, անհունութենէն եկած զանդի մը նման» :

Սողոսը, «Հակառակ իր մտքի կորովին, արամասութեան ուժին, կ'րդար թէ նուաճուած էր ահաւոր զօրութենէ մը, որ զարկած ու խորտակած էր զինքը: Հոգիով կապեալ զերի մըն էր, շղթայուած մը» :

Սողոսը Դամասկոսի ճանապարհին տեսած էր նազովրեցու լուսեղին կերպարանիքը, լսած՝ նրա ձայնը, որ հրաւիրում էր նրան լինելու պատգամատարը իր Աւետարանին ու փառքին, տանելու Մեսիայի գալստեան աւետիսը խորայէլին և ճշմարտութիւնը՝ բոլոր ազգերին:

Գրքի երկրորդ մասը ամբողջութեամբ նուիրուած է դարձի եկած «Հեթանոսաց Առաքեալ»ի առաքելական քարոզութեանը, ժամանակակից աշխարհում:

Հոռմէական կայսրութեան քաժան լծի տակ, հեթանոսական, այլասերուած բարքերի ու ահաւոր ապականութեան պայմաններում, Պատմատինից չեռու հրէական սփիւրում հասապուած Մովսիսական այլամերժ ու մոլեռանդ համայնքների ծոցում չափազանց գժութար ու վտանգաւոր էր Պօղոսի առաքելական քարոզութիւնն ու գործունէութիւնը: Առաքեալն ամէն օր ապրում էր առաքելական իր պաշտօնի տառապապանքը: Նա զվարի չունէր աշխարհէն: յաւերժութեան նայող իր հոգին քաղցրօրին կրնար նայիլ մահուան աչքերուն ... Պօղոսի օրերը հրայրքով լեցուն սիրապործութիւններու երկար շղթայ մը եղան... ոչ մէկ ուժ կրնար բռնազատել Պօղոսին և ժարել կրակը ճշմարտութեան որ խարոյէի մը պէս կը բոցավառէր անոր սիրտը... Գիտէր ո՛չ միայն յաղթանակներ շահէլ, այլ նաև պարտութիւններու հանդուժել, մտքի անվըրդով Հանդարտութեամբք :

Երուսաղէմի անդրանիկ եկեղեցին, որը սնուած էր հրէական աւանդութեամբ, սինակիկից դուրս քրիստոնէական քարոզութիւնը հեթանոսների մէջ համարում էր խորթ և վտանգաւոր: Պօղոսի յարաբերութիւնները հեթանոսների հետ հաշտ աշքով չէին դիտում Երուսաղէմում: Պօղոսը նրանց «կը թուէր իսրայէլի աւանդութենէն չեղած մը և հակառակորդը Պետրոսին», որը նախապէս հեթանոսների թլիփատութիւնն անհրաժեշտ էր համարում քրիստոնեայ դառնալու համար :

Մինչ «Հեթանոսաց Առաքեալը» աւելի հեռուն էր դիտում: Նա առաքելական իր երեսնամեայ գործունէութեան փորձի վրայ համոզուած էր, որ Երուսաղէմի կեդրոնը պիտի թօթափի իր բոլոր նախապաշարումներն ու վարանումները, և Աւետարանի լոյսն ու Քրիստոսի փրկագործութեան համաշխարհային պատգամը պիտի տարուի նաև հեթանոսներին՝ առանց ստիպելու, որ նրանք Մովսիսական օրէնքի միջոցով գան Քրիստոսի լոյսին և ճշմարտութեանը: Երուսաղէմի եկեղեցին նեղացնամ էր Քրիստոսի փրկագործութեան սին զերական թշանակութիւնը, տուիչելով զայն երկան ծխակատարութեան:

Պօղոսի միտքն ամբողջապէս գրաւուած էր հեթանոսներով: Նա իր քարոզութեան առաջին հսկ օրից մասնում էր Քրիստոսի Աւետարանն ազատել երկան կապանքներից, նախապաշարումներից և այն դարձնել տիեզերական նկրայրութեան, ազգերի համագործակցութեան Աւետարան: «Զի՞ր խոտիր, ոչ չըրէ, և ոչ հեթանոսի... Դուք ամենեքեան մի էք ի Քրիստոս Յիուու» :

50 Թուականին Երուսաղէմի առաքելական ժողովին ներկայացն Պօղոսն ու Բարնարասը, հեթանոսների մէջ իրենց աւետարանչութիւնից յետոյ: Ժողովին ներկայ էին Յակոբոս Տեառներյայը, Պետրոս և Յովհաննէս առաքեաները՝ որպէս «կարծեցեալ սիւները եկեղեցու»: Ժողովը թեր և դէմ իսուք-

թից յետոյ, իրաւունք տուեց Պօղոսի քարոզութեան հեթանուների մէջ:

Սրբազն հեղինակը իր գրքի լոյս ի յայտնութիւն հեթանոսաց և Աւելի հետաւն զլուխների մէջ պատրիչ կերպով քննութեան է առել այս հարցերը՝ ճշգրիտ զերլուծումներով և եղբակացութիւններով. «Աւետարանի ծաւալումը հեթանոս աշխարհի մէջ, որ Պօղոսի մեծագոյն երազն էր, այլևս իրականութիւն կը դառնար... Ցանած էր Աւետարանի սերմերը հոգիներուն մէջ և զանոնք թրջած՝ իր արիւնով»: Արևելքից արևմուտք, հիւսիսից հարաւ, բոլոր ազգերը սեղան պիտի նստէին երկնքի արքայութեան մէջ Արքահամբի, Խաչակի և Յակոբի հետ, որպէս նոյն Աստուծոյ որդիներ և իրարու եղբայրներ. «Պօղոսի մեծ երազը իրականացած էր, Յիսուս կը յաղթէր Մովսէսին և Հիմք կը դրուէր Նոր Աւետի հասկացողութեան և քրիստոնէական ապազայ կայորութեան... ուր գիտակից գրկախառնուժով իրարու պիտի մօտենան Հրեան ու Հեթանոսը, զերին ու ապատը, բարբարոսն ու Ակիթացին», որովհետեւ Յիսուսը քննիղ էր ազգերի միջև զոյութիւն ունեցող միջնարմը:

Պօղոսի երազն էր Փոքր Ասիայի երկրներից յետոյ Աւետարանի յոյսն ու պատգամը տանել նաև Աթէնք, Կորնթոս, Հռոմ, Եւրոպա :

Երեսնամեայ առաքելական թեղմնաւոր, փոթորկալից զործունէութիւնից յետոյ, 60 թուականի աշնանը, Պօղոսը, վերջին անգամ լինելով, ուստի դնաց երուսաղէմ՝ հիմնականում ամբապնէլու համար իր հաստատած քրիստոնէական համայնքների և եկեղեցիների հոգենոր սերտ կապը Երուսաղէմի կենտրոնի հետ: Բայց «Պօղոսի աչքերը Հոռոմին ուղղուած էին, Հոն պէտք էր ուլար յաջորդ քայրը իր յաղթանակին»: «Պարս է ինձ և զհռովմ տեսանենք... տալ վկայութիւն Հրէկց և հեթանոսաց», որովհետև Պօղոսի հաւատոր զզացումէ շէր որ կը մէջ պարող զօրութեան մը գիտակցութիւնն»:

Երուսաղէմում ուխտաւորութեան այդ օրերին Պօղոսը Հրեաների սաղբանորդ ամբասանուեց, երր գտնուում էր տաճարում, որպէս «ամրող աշխարհում զանոնու Հշեաների ապականողն ու խոռվեցնողը», ձերբակայութեց, բանտարկուեց և ապա շղթայսկապ Հռոմ տարուեց, դատուելու կայսերական ատեանում, քանի որ Հռոմէական քաղաքացի էր:

Հռոմում փիլիսոփայ Սենեկայի ու Ներոնի կին Պոպէա Սարինա կայսրունու միջնորդութեամբ, Պօղոսը երկու տարի բանտում մնալուց յետոյ, ապատւեց և զարձեալ սկսեց իր առաքելական գործունէութեանը. «Ամրող աշխարհը դրաւելու հաւատաքով.. Հռոմէական կայսրութիւնը... ներքնապէս փրախի սկսած էր: Խաչին հրաշքը իրեր զերազոյն յեղափոխէց մարդկային բնկերութեան, սկսած էր իր գործը... Եւ Պօղոս պատրաստ էր վերստին նաւելու իր դէմ բացուող ծովերուն վրայ»: Արդարէ Պօղոսի համար չկային խելազար Ներոնը, Հռոմէական մէհեանները, կար միայն Քրիստոսը, որը լինում էր ցամաքը, ծովը, ողջ տիեզերքը և մարդկանց հողիները:

Արդարէ, Հեթանոսաց Առաքեալի խօսքի, շարժումների վրայ կար միշտ կենդանի Աստուծոյ յորդահու հոգին: Նրա աչքերը միշտ փայլում էին երկեային անսովոր լոյսով, իսկ ճակատի վրայ բազմել էր վեհափառութիւնը մի մարդու, որ կարող է ամէն վտանգի մէջ մտնել՝ ազնիւ ու ճշմարդաւ լինելու համար: Ու Պօղոսը խօսում էր համոզումի այնպիսի կրակոյ, որ նրա ամէն մի բառը ցնցում էր ժամանակակից աշխարհի գաղափարական-հասարակական հիմքերը:

Սրբազն հեղինակը իր գրքի 138-192 էջերում նկարագրում է տիրական համազիշ շեշտով Պօղոսի կենաքի վերջին օրերի գործունէութիւնն ու քարոզութիւնը և ապա նրա եղերական նահատակութիւնը Հռոմում:

Շատ զեղցիկ և իմաստալից է այն աւանդութիւնը, որ իր գրքի մէջ յիշտակել է Եղիվարդը Ներսն և Հասմի հրդեհը գլխում:

Ըստ աւանդութեան, Հռոմում մի հրապարակային կայսերական չքերթի ժամանակ բազմութեան մէջ էր նաև Պօղոսը և ցանկանում էր «զէթ անզամ յը տեսնել աշխարհի տէրը»՝ Ներոն կայսրը: Եւ ահա դիպուածով «այդ երկու արդերը՝ Պօղոսն ու Ներոնը՝ բուզ մը իրարու նայեցան... այդ վայրիկեանին երկրային երկու իշխանութիւնները, որոնցմէ մին արիւնալի երազի մը պէս պիտի ցնէր, իսկ միւսը մշտնշենական տիրապետութեան պիտի հասնէր, կը դիտէին զիրար»:

Անցան գարերը, անցան կայսրերն ու Հռոմէական լեզունները, անցան նահատակութեան ալիքները և յաղթանակց Քրիստուը: «Երմէ առաջ բոլոր դարերը իրեն կը նային և իրմէ վերջ ամէն ինչ իր նկարագրին կնիքով է կնքաւոր»:

Սոյն ուսումնասիրութեան վերջին գլուխը կրում է Վարագոյրը այլարանական գերմագիրը:

Ներոնի չարագործութիւնների, բռնութեան, ճնշման և Հռոմի ապականութեան, ոճրագործութեան ու նաև «իսելազար շուրջպարի» վերջին «վարագոյրն» է փակւում 63 թուականին Հռոմի քրիստոնեաների ժամասայական, կամակերպուած կոտորածով. «Վարագան ուրիշ կերպ չէր կրնար րյալ ընկերութեան մը համար, որ հիմուած էր կեղեցումներու, խժդութիւններու և պղծութիւններու վրայ... Հռոմը կ'իշխէր աշխարհի, սակայն զինքը մօտէն ճանչողները կը զզային թէ դիակի մը գարշահոսութիւնը ունէր... Հռոմ դէպի անդունդ կը դահավիճէր»:

Նահատակուածների արեան Հեղեղի մէջ աճում էր Եկեղեցին, և պրոցարերում էին հոդիների մէջ, հզօր ու անխորտակ, Պօղոսի քարոզչութեամբ սերմանուած Աստուծոյ խօսքերը: Հռոմի Եկեղեցին, որ Պօղոսի քարոզչութեամբ «Պալար ծառի մը նման սկսած էր աճիլ Հռոմի հրդեհէն առաջ, այժմ ճղակուոր կը մնար, «Փազանչին ճիրաններին փշրուած»: Քրիստոնեաները նահատակուում էին այն հաւատքով, որ «Ճշմարտութիւնը չէր կրնար թաղուիլ և վերջնական յաղթանակը իրենցը միայն կարող էր լինել»:

Այսուհետեւ, Հռոմի Հռոմեոր, բարոյական, քաղաքական-հասարակական հոգեարքը կարող էր գեռես երկարել, բայց մօտ էր չարի վախճանը և Հռոմի կայսրութեան կործանուածը: Քրիստոնեայի «Թափուող արցունքներէն և արիւնէն պիտի շաղախուէին որմերը Քրիստոսի Եկեղեցիին և նահատակներու ոսկորներուն վրայ պիտի կանգնէր կաթողիէն իր փառքին»:

Քրիստոնէական Եկեղեցու առաջին գարերի պատմութիւնը ցոյց է տալիս, թէ որքան անհրաժեշտ էին նրա դատի յաղթանակի համար նահատակութիւններն ու նախանձախնդրութեան այն կրքու ոդին, որ չէր վախճնում ոչ մի վտանգից և ներշնչում էր նրա սրբերին ու ժարտիրոսներին դիմադրելու բոլոր դաժան փորձութիւններին:

Ներոնի հալածանքների ծանր ու վտանգաւոր օրերին Հռոմում էր նաև Պօղոս առաքեալը: Նա արցունքը աշքերին և աղօթքը շրթներին քաջայերում և սրտապնդում էր հաւատացեալերին: Նրա հրաժեշտի խօսքերը տոգորուած էին քրիստոնէական անկուրում հաւատքի ջերմենանդութեամբ և հաստատ լաւածութեամբ, իսկ նահատակուողների «Հոգին գտած էր յաւերժական խաղողութիւնը»: Հռոմի քրիստոնեաները մենում էին, Հեղինակի գեղեցիկ ու պատկերաւոր արտայայտութեամբ ասած, «ապագայի երազին նամրում վրայ, ու բարեզդի ողջերը կարենային շարունակի զայթ: Վասնի ողջերը չեն ապրիր, երբ մերելամբաւ երազը մեռմիք:

Հռոմեում նահատակուեց նաև Պօղոս առաքեալը, 63 թուականին, «Ազուէ Սալվիէ» հրապարակում. «Հակառակ խոշտանգումներուն և հոգեկան տառապանքին, առաքեալը կը պահէր իր կորովագեղ կեցուածքը... և ոչ մէկ ձեռք կրնար փշել Տիրոջ այն լուսեղին անօթք», որ Պօղոս առաքեալն էր:

Զափազանց յուզիչ, տպաւրիչ կերպով ու քնարական չնչով է նկարակրուած Պօղոսի նահատակութեան վաճեմ պահէր.

«Գատրաստ էր արդէն կոճղը, որուն բով կարչնեղ դաշիճը տապարին կոթնած կը կենար: Սակայն առաքեալը գուրս էր պահէն: անիկան սկեսարիբ կը նայէր իր առջև բացուող յարանուն լոյսին, որ երկինքէն փար կ'իջնէր հսկայ ամպհովանիք մը նման... Յետոյ տեսուած ծաւարդ լոյսին մէջ նազովրեցի Յիսուսին դէմքը՝ որ իրեն կը ժպտէր: Պօղոս արցունք տեսաւ. Անոր աշքերուն խորը, երբ իր փիզին կ'ընդունէր դաշիճին տապարը»:

Այսպիսի գեղեցիկ, սրտագրաւ պատկերով է աւարտում Եղիշարդի «Հեթանոսաց Առաքեալը» գիրքը, որն ընթերցում է յարանուն հետաքրքրութեամբ, պատմական մի վէպի գրաւութեամբ ու անմիջականութեամբ:

Գիրքը շարադրուել է Տէրտիքեանական թափով, ընդդրկումով, պատկերակոր, հարսաւ, հիթեղ ու ջինջ լիզուով, ոճի թարմութեամբ, տաք սըրտով, հաւատքի կրակով, քնարական չնչով, հոգեկանական խորը և նշգրիտ նրբեանզներով, յստակ մտածողութեամբ, նիւթի խորը իմադութեամբ, «Գործք առաքելոցից և Պօղոս առաքեալի թղթերից, զանոնք ընդհանուր յայտարարի բերելու բացառիկ կարողութեամբ: Գիրքն ընթերցելիս լուսէ ես նաև այսօր Պօղոս առաքեալի՝ այդ մեծ մտածողի ու կազմակերպչի բոցաշոնչ խօսքը, նրա քարոզութեան տաք չնչառութիւնը, սրտի զարկերն ու փոթորկու հոգին: Նա մեր ժամանակակիցն է, մեր հաւատքի կենդանի դրօշը՝ իր քարոզութեամբ, առաքելական իր Թղթերով, իր ներքին կրակներով, քրիստոնէութեան դատի պաշտպանութեան իր անհանձ նույրումով:

Եղիշարդը արուեստագէտի վարպետութեամբ, հոգեբռուի հիացումով, երախտիքով, ծովացած սիրով, «ոռոմանտիկ խոռովով» և «անանուն կախարդանքով» է գծել դարերի խորքից եկող մեծ առաքեալի կեանքի, քարոզութեան և աշխատանքի լուսեղին պատկերը, նկարազբերյով նրա սրբազն ջանքերը, հոգեկան տաղնապներն ու ուրախութիւնները և մանաւանդ նրա գերն ու նշանակութիւնը քրիստոնէական մտածողութեան ձևատրման, զարգացման և եկեղեցու ամրապնդման գործում. «Պօղոսի կեանքը ուխտազնացութիւն մըն է տառապանքի տառապանք, կասկածի կասկած, մուրէմն լոյս, սրամելու Մեսիան, որ առաջին մէկ օրէն. իր նահատագրական դարձէն յետոյ, գերազոյն իրողութիւնը եղաւ իր կեանքին»:

* * *

Գրախօսականի սոյն սեղմ էջերում կարելի չէ սպառիչ կերպով խօսել «Հեթանոսաց Առաքեալը» գրքի բացառիկ արժանիքների և նշանակութեան մասին: Մեր ցանկութիւնն է եղել՝ ընթերցողների ուշադրութեանը ներկայացնել մեր օրերի Հայ եկեղեցական մտածնապրութեան գեղեցկազոյն և արժէքաւոր նուածութիւնը՝ որպէս սեղանի գիրք ամէն մի բարի ու բժախնդիր հաւատացեալի, միաժամանակ Քրիստոսի Աւետարանի քարոզութեան ու նրա Ս. Եկեղեցու հոգեկոր ծառայութեան կոչուած իւրաքանչիւր տիպար ու նախանձախնդիր հոգեկորականի համար:

ԱՄԹՈՒՆ ՀԱԾԻՑԵԱՆ

ՎԵՇՏԱՍԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՄԻԴԵԱՅ

Ֆրետերիք Մուրաս 1927 - 1930 թուականներուն Սիոն Ամսագրին մէջ Հրատարակեց Եփրեմ Խուրիքի Վեշտասան Ասացուածքը, առնելով Սրբոց Յառարեանց թիւ 326 ձեռագրէն:

Այս քերթողական ընդարձակ գործին ասորերէն բնադրէն ցարդ գըտնուած են փոքր հատուածներ միայն — քացի իններորդ Ասացուածէն որ կայ ամրողութեամբ — որով հայերէն հին թարգմանութիւնը կը ստանայ բացառիկ արժէք:

Նախորդ տարի լոյս տեսաւ Եփրեմի այս գործին նոր Հրատարակութիւնը, հանդերձ Փրանսերէն թարգմանութեամբ և ի յայտ բերուած ասորերէն բեկորներով: Աշխատասիրողն է հայոց Շարլ Բընու:

Պէտք է ըսել որ թիւ 326 ձեռագիրն ալ լման չէ. վասնզի իր ներկայ կաղմը ստանակէ առաջ, երբ գիրը տակաւին առանձին հատորով կը ներկայանար, սկզբի 14 թերթիրը ինկած կորուած են, որով առաջին երկու Ասացուածները ամբողջովին, և երրորդ Ասացուածին մէկ մասը զոհ գացած են գուց՝ ժամանակի ամենակեր ժամիներուն:

Բարեբախտութիւն մը եղած է որ գրասէր մեծ եկեղեցական մը՝ Ներսէս Արքեպիսկոպոս Լամբրոնացի, ժամանակին զնահատելով այս մեծաշունչ քերթուածը, օրինակել տուած է զայն իր աշակերտներէն մէկուն՝ ճարտար գրիշ Յովկաննէսին. ահա այդ օրինակն որ հասած է մեզի՝ հեռաւոր հնութեան մը խորքերէն, ապա թէ ոչ համաշխարհային գրականութիւնը և ասորական ժամանագրութիւնը պիտի շռնննային այսօր այդ մեծայարդ գրական յուշարձանը:


Շարլ Բընուի Հրատարակութիւնը օժտուած է ընդարձակ ներածութեամբ մը, ուր խղճմատօրէն քննուած են Եփրեմի այս գործին առընչակից բազմաթիւ հարցեր (չջ XIII—LXX): Բնագիրը կը գրաւէ 343 էջեր, մէկ կողմը հայերէն, տեղտեղ հանդերձ ասորերէն բնագրով, իսկ միւս կողմը՝ Փրանսերէն թարգմանութիւնը:

Տպագրութեան օժանդակած է ամէն գովեստի արժանի Գալուստ Կիւլպէնկան Հիմնարկութիւնը: *Patriologia Orientalis ժամանաշարին մաս կազմող այս հատորը իրեւ խնամեալ աշխատանք պատիւ կը բերէ հայոց հեղինակին:*

Տպագրական մանր վրիպակները, և թարգմանական փոքր սիմվոլները, որ կը տեսնուին տեղտեղ, մեծ կշիռ մը չեն ներկայացներ (*): Գիրքը իր ամբողջութեանը մէջ առ հասարակ յաջողած է բարձր ստահճանով:

ԾՈՎԱԿԱՆ

(*) Թերեւ օգտակար կ'ըլլայ ուզգումը սխալի մը, որ կը գտնուի 166. րդ էջին վրայ, տող 889. «Երէ զլրեններ ներեաց ելաց», պէտք է ուղղել, «Երէ զլրեններ ներեաց ելաց», հմմտ. Բ. Թագ. Գ. 23:




* Ծր. 1 Մայիս.— Գլխատումն Յովհաննու Կարապետին: Ս. Կոյսի Աւետման տօնը զուգադիպահ ըլլալով Աւագ Երեքշաբթի օրուան, կարելի չէր եղած իր օրին կատարել: Ուստի այս առաօտ, զիշաւորութեամբ Գերշ. Տ. Շամէ Արքեպս. Ամէնեանի, Միաբանութիւնը ինքնաշարժեներով Մեկնեցաւ Գերսունանի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար, որ Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ հանդիսաւոր Ս. Պատարագ մատուց Գերշ. Հանդիսապետ Արքազանը:

* Կիր. 2 Մայիս.— Նոր Կիրակի (Ցիշատակ բիրաւոր Ամաւատակացն մերոց լընթաց Ս. Համաշխարհային պատերազմին): Հայտ սովորութեան, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագ մատուց Լուսահանը՝ Հոգ. Տ. Կիրունի Ը. Վրդ. Գարիկեան և քարոզեց, նիւթ ունենալով Մեծ Եղեռնի մեր մէկուկուն միջին նահատակները: Ս. Պատարագէն եւր, Ամեն. Պատրիարք Ս. Հօր նախագահութեամբ կատարուեցաւ հոգենանցաւնան հանդիսաւոր պաշտօն՝ նախատապներու հոգիներուն համար, որմէ եւր կազմուեցաւ մեծ թափօր, գոյրիատորութեամբ Նորին Ամենապատուութեան և մասնակցութեամբ բովանդակ Միաբանութեան և ուսանողութեան, և առաջնորդութեամբ քաղաքին բոլոր Հայ Միութիւններու արհներուն և արենուշներուն: Թափօրը, յամրաքայ ու հանգուեան շարականներու երգնցողութեամբ, ուղղուեցաւ դէպի Ս. Փրկչի ազգային գերեզմանաւունը և բոլորունցաւ Արքարայի նահատակներու Յուշարձանին շորջ, որուն պատուանդանին գետնուեցան ծաղկեապակներ: Հանգուեան պաշտամունքն եւր, խոյն քազմութեան մէջն խօսք առա զաղութիւն ծանօթ ազգայիններէն Պր. Վարդան Տէր Վարդանան, որ բովանդակալից կերպով պարօն ծալքերը Մեծ Եղեռնին և ուսադրեց ներկաները հայրենիքի պայծառ իրականութեամբ:

* Ծր. 8 Մայիս.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադրի մատուիխն մէջ: Ժամարան էր Հոգ. Տ. Հայկասը Վրդ. Պայտամեան:

— Կէսօրէ եւր, վաղուան Աշխարհամատրան Կիրակիի առթի, Գերշ. Տ. Շամէ Արքեպս. Ամէնեանի զիշաւորութեամբ, Միաբան Հայրէն «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Յարութեան Տաճար, որ պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատօնակը վերնատան մեր մատուիխն մէջ: Ասպա կատարուեցաւ Տօնինական սրբատեղիներու այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներ: Թափօրապետն էր Հոգ. Տ. Անան Վրդ. Պարիպետ:



* Եշ. 5 Մայիս.— Կէսօրէ ետք, Խորաչէի Անկախութեան 28րդ տարեդարձին առթիւ, Երուսաղէմի Վան։ Քաղաքապէտ Թէտի Քոլլէքի և նահանգային Կառավարիչ Ռաֆայէլ Լէվիի հրաւերին ընդառաջելով, Ամեն։ Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Դիաճապէտ Գերշ. Տ. Ծամէ Արքեպիսկոպոսի, Հոգզ. Տ. Կիրենէ Ս. Վրդ. Գարիկեանի և Տիար Կ. Հինդիկեանի Անրկայ գունուցաւ Դաւթի Բերդին մէջ տրուած ընդունելութեան։

* Եշ. 6 Մայիս.— Ռումանական Եկեղեցոյ պաշտպան առերքին — Ս. Գէորգ— տօնին առիտով, Ռումէն Պատր. Գերշ. Փոխանորդի հրաւերին ընդառաջելով, Հոգզ. Տ. Կիրենէ Ս. Վրդ. Գարիկեան, ընկերակցութեամբ Անագ. Թարգման Հոգզ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեանի և Տիար Գ. Հինդիկեանի, Անրկայ գունուցաւ պաշտօնական ընդունելութեան։

* Ոլր. 21 Մայիս.— Կէսօրէ ետք, Անկիշաններու Սէյմթ Ծօրծ Եկեղեցին մէջ, քաղաքին Բրիտանական Ընդհ. Հիպատոս Էտուրըս Էմբրուս Քէլի ուղարկադրութեան Անրկայ գունուցաւ Հոգզ. Տ. Կիրենէ Ս. Վրդ. Գարիկեան, Հոգզ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան և Տիար Գ. Հինդիկեան։

* Կիր. 9 Մայիս.— Աշխարհամատրան (Կանաչ Կիրակի): Գիշերային և առաօտեան ժամերգութիւնները պաշտուեցան Ս. Ցարութեան Տաճարի վերնատան մեր ժառուուին մէջ: Ապա Գերշ. Տ. Ծամէ Արքեպիսկոպոս մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրա և կատարեց սարկաւագական ձեռնադրութիւնը Խորարկի Սահակ Ազգաշեանի: Ներկայ էր Ամեն. Պատրիարք Ս. Հայրը:

* Կիր. 16 Մայիս.— Կարմիր Կիրակի: Ս. Պատարագը մատուցուեցան Ս. Ցարութեան Տաճարի վերնատան մեր ժառուուին մէջ: Ժամարարն էր Հոգզ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան։

* Կիր. 23 Մայիս.— Տօն Երևան Ս. Խաչին (351): Առաօտեան ժամերգութեան աւարտին և «Անդաստան» տապաշ, Ս. Ցալորեանց Մայր Տաճարին մէջ Լուսարարապէտ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս կատարեց ընթերցումը Ս. Խաչի լուսաւոր երևան առիջով Երուսաղէմի Կիրենէ Հայրապէտին՝ Կոստանդիանոսին կայսեր լուսաւոր առաջարկ տարգմանաւութեան: Ապա Ս. Պատարագ մատուցուեցան Անագ Սեղանին վրա, որուն վերն գետնուած էր վառ կանթեղներով զառդարուն Ս. Խաչին Եղանը: Ժամարարն էր Հոգզ. Տ. Գեղարդ Արդ. Տառնուղարեան:

Ց Ա Խ Ե Լ Ո Ւ Խ Ա Ծ

«ԱՐԱՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԱԽՂԵՆԿԵԱՆ ՄԱՍԵՆԱԴԱՐԱՆԸ
ԵՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՏԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- St. Merarius — Abu's - Saifain.* Offprint from *Collectanea No. 15, 1972 - 73.* Cairo, the Franciscan Centre of Christian Oriental Studies, 1973, pp. 107 - 120 + Plates XVII - XXIII.
- Some Ethiopian Traditions of St. Luke as Painter* — Otto F. A. Meinardus. Athens, Extract, 1976, pp. 243 - 252.
- Some Theological and Sociological Aspects of the Coptic Malid* — Otto F. A. Meinardus. Extrait du Bulletin de "l'Institut d'Egypte". Tome XLIV, Session 1962 - 63. Le Caire, Imprimerie de l'Institut Français d'Archéologie Orientale, 1971, pp. 7-25 + Pictures.
- The Flags and Emblems of the Republics of the U. S. S. R. (In Russian)* — Moscow, "Izvestia" Publishing, 1959, pp. 39.
- The Armenian Version of the Testaments of the Twelve Patriarchs: Selection of Manuscripts* — Michael E. Stone. Extract from "Sion", official organ of the Armenian Patriarchate of Jerusalem, August - October 1975, Nos. 8 - 10, pp. 207 - 214.
- Bibliographie du Québec — Vol. 8, No. 9, Nov. 1975.*
- The Same, Volume 8, Numéro 10, Déc. 1975.*
- Calendar of Easter Religious Ceremonies* — For the Period April 10th - April 25th 1976. (For the use of the Communities concerned and the Police). Jerusalem, St. James Armenian Press, 1976, pp. 17.
- Wonders of Creation* — Meguer V. Kalfayan. Manufactured in the United States of America, Los Angeles, California, 1975, pp. 140. [pp. 155.]
- Odyssée d'Un Enfant Arménien* — Khoren Margossian. La Pensée Universelle, Paris, 1975,
- Avedick Issahakian — Scent, Smile and Sorrow — Selected Verse (1891 - 1957) and Jottings from Notebooks.* Edited and Translated from the Armenian, with an Introduction, Notes and Illustrations by E. B. Chrakian. Watertown, Mass., Library of Armenian Studies, Publishers, printed by Spaulding Co., Inc., Cambridge, Mass., 1975, pp. 80.
- The Muse of Sheerak* — Avetik Issahakian. Compiled and translated by Mischa Kudian. London, Mashtots Press, 1975, pp. 48.
- Turkey* — By André Falk. Translated by R. A. Dean. London, Vista Books / New York, the Viking Press, 1963, pp. 191.
- Armenian - North American Poets* — An Anthology, Edited by Lorne Shirinian. St. Jean, Quebec, Manna Publishing, 1974, pp. 104. [listing, 1974, pp. 46.]
- Selected Poems* — Zahrad. Translated by Ralph Setian. Hull, P. Q., Canada, Manna Pub-
- Architectural Confrontation in the Old City of Jerusalem* — Aharon Kashtan Padova. Tipografia Antoniana, Estratta degli Atti del XV Congresso di Storia dell' Architettura. Malta, 11 - 16 Settembre 1967, pp. 247 - 274.
- English Short Stories* — an Anthology. Everyman's Library (Fiction). London: J. M. Dent and Sons Ltd.; New York: E. P. Dutton & Co. Inc., 1948, pp. 368.
- Sally's Family* — By Gwendoline Courtney. London and Glasgow, Wm. Collins Sons and Co. Ltd., 1962, pp. 256.
- The Sand Pebbles* — By Richard McKenna. A Crest Book. Greenwich, Conn., Fawcett Publications, Inc., 1964, pp. 528.
- Snow on the Mountain* — John & Alison Tedman. London, Oxford Univ. Press, 1966, pp. Same book, printed in 1964. Pp. 89. [89.]
- General Arithmetic for Schools* — C. V. Durell. London, G. Bell & Sons, Ltd. Pp. 572 + xxix.
- The House of History* (The Basement, from the earliest men to the fall of Rome) — By Désirée Edwards-Rees. London, etc., Thomas Nelson & Sons Ltd., 1934, pp. 288.
- A School Geometry* (Parts I - VI, Containing Plane and Solid Geometry, treated both theoretically and graphically) — By H. S. Hall and F. H. Stevens. London, Macmillan & Co. Ltd., 1958, pp. 442 & xii.
- A Contour Dictionary* (A Short Text-Book on Contour Reading; with map exercises) — By J. B. Goodson and J. A. Morris. New Edition revised and enlarged. London, etc. George G. Harrap & Co. Ltd., 1951, pp. 56.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայ Սփիտքը և Փոքրամասնութիւններու Ռդբերգութիւնը	Ե.	118
ԾՆՈՐՉԱԽՈՐԱԳՐԵՐ		
Զատկական շնորհաւորական հեռագիր՝ Ն. Ս. Պօղոս Զ Պապէն		123
Զատկական շնորհաւորագիր՝ Ն. Ա. Պիմեն Պատրիարքէն		123
Զատկական շնորհաւորագիր՝ Հ. Բ. Ը. Միու- թեան Նախագահ Վասիլ. Ա. Մանուկեանէն		124
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ		
Վահան Գողթնացին	ԵՂԻՎԱՐԴ	125
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ		
Վասն Արտասուաց և Վասն Խոստովանութեան Մեղաց	Հրատ. Ա. Յ. ՄՐՃՈՒՆԻ	130
ԳՐԱԽՈՍԱԿԱՆ		
«Հեթանուաց Առաքեալը» (Եղիվարդ)	ԱՐԹՈՒՆ ՀԱՏԻԵԱՆ	136
«Վեշտասան Ասացուածք Վասն Նիկոմիդիոյ»	ԾՈՎԱԿԱՆ	143
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍՒՆ		
Եկեղեցականք - Բեմականք		144
Պաշտօնականք		145
ՅԱՒԵԼՈՒՄԾ		
Յանկ «Սիլոն»ի Խմբագրութեան և Գ. Կիվաէնկեան Մատենադարանին կողմէ; Ստացուած Գիրքերու		— — — 146
Բովանդակութիւն		147

C O N T E N T S

EDITORIAL

The Armenian Diaspora and the tragedy of the minorities	<i>Y.</i>	118
------------------------------------------------------------	-----------	-----

Congratulatory message from His Holiness Pope Paul VI	123
----------------------------------------------------------	-----

Congratulatory letter from H. B. Pimen, Patriarch of Moscow and all Russia	123
-------------------------------------------------------------------------------	-----

Congratulatory letter from H. E. Alex Manoogian, President of the Arm. Gen. Ben. Union	124
-------------------------------------------------------------------------------------------	-----

POETRY

Vahan of Koghten	<i>Yeghivart</i>	125
------------------	------------------	-----

PHILOLOGY

Eulogy	<i>Ed. A. H. Serjouni</i>	130
--------	---------------------------	-----

REVIEWS

"The life of St. Paul" (Yeghivart)	<i>Artoon Hadidian</i>	136
------------------------------------	------------------------	-----

"Twelve sayings for Nicomedia"	<i>Dzovagan</i>	143
--------------------------------	-----------------	-----

Monthly news from the Armenian Patriarchate	144
---------------------------------------------	-----

Books received by the C. Gulbenkian Library	146
---------------------------------------------	-----

Contents	148
----------	-----

Yearly subscription: 10 U. S. Dollars

All correspondence should be addressed to:

Ara Kalaydjian, The St. James Press

P. O. Box 14001, Jerusalem — Israel